

ԱՐՅԱՆԻ 2012
NAÏRI



« ՊԱՐԵՍԱՂԹՈՒԹՅՈՒՆ »

ԵՒ

« ԱՆԵԾԾՔ »

ՆՈՐ ՏԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌԵԽԻ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ
(ԿՐԵԺ ՈՂԻՔԵՆԵԱՆ)

Նոր Տարուան սեմին, աւանդական սովորութիւն է, բարեմաղթանք յայտնելը մեր հարազատներուն, մեր բարեկամներուն ու մեր ազգակիցներուն. և նաեւ՝ Ազգին և Հայրենիքին համար:

Մաղթանք ընելու աւանդութիւն դարձած այս սովորութեան արմատները, մարդկային պատմութեան չափ հին են կը կարծենք:

Եւ հնագոյն ժամանակներէն ի վեր, մարդիկ կը հաւատան, որ եթէ սրտանց բան մը մաղթենք, այս մէկը կրնայ իրականանալ:

Կը կարծենք, թէ այս համոզումը կը նմանի քրիստոնէութեան այն կարգախօսին, որ կ'ըսէ՝

«ԽՆԴՐԵՑԷՇ ԱՍՏՈՒԾՍԵ, ԽՈՐ ՀԱԻԱՏՔՈՎ ԱՂՕԹԵԼՈՎ, ԵՒ ԱՍՏՈՒԱԾ ՊԻՏԻ ՏԱՅ ՉԵԶԻ»:

Բնականաբար, ամէն բան «Հաւատք»ի հարց է: Եւ ինչպէս որ կ'ըսեն՝ «Երանի՛ հաւատացողներուն»:

Եւ մենք կը հաւատանք, որ անհաւատները իրաւունք չունին այպանելու հաւատացեալները:

Մինչեւ իսկ, առ այսօր, ի՞նչ գիտենք մարդ-անհատին հոգեկան առեղծուածային կառոյցին մասին:

Աւելի ճիշդը ըսելով՝ մարդ-արարածի հոգեկան «Աստուածային» կառոյցին մասին:

Միայն կրնանք հարցնել թերեւս՝

«Ինչո՞ւ» եւ «ինչպէ՞ս»...

Եւ մենք կը հաւատանք, որ մարդկութիւնը յաւիտեան, դեռ շատ երկար ատեն, պիտի շարունակէ հարց տալ, առանց պատասխան մը ստանալու իր «ինչո՞ւ»ին և «ինչպէ՞ս»ին դիմաց:

Ուրեմն մենք ալ, հետեւելով աւանդական այս սովորութեան, Նոր Տարուան առթիւ, մեր լաւագոյն մաղթանքները Եերկայացնենք մեր Հարազատներուն, մեր Ազգակիցներուն և Հայրենիքին:

Եւ մանաւանդ՝ հայրենիքը պաշտպանելու համար, զէնքը ծեռքին պայքարող մեր քաջարի հայզինուրներուն հայրենի Բանակին, դժուարագոյն պայմաններու մէջ անխզելիօրէն հողին փարած մեր հայրենի ժողովուրդին:

Բարի մաղթանք՝ մեր անգին մշակոյթը պաշտպանելու համար չարչարուող մեր հայրենի մտաւորականներուն, գրողներուն, լրագրողներուն, ուսուցիչներուն, աշակերտներուն, բոլոր պաշտօնեաններուն և աշխատաւորներուն, ամենատաժանագին աշխատանքները կատարող գործաւորներուն, հողագործներուն և միայնակ հովիւներուն:

«Զեր սրտին դռնե՞րը փակեցէք խուլ,
Սուրե՛ր սըրեցէք, սըրեցէք զանխո՛ւլ,
Սըրեցէ՛ք ձեր խղճին վրայ քարացած,
Ու ատամներուն վրայ ձեր զաւակաց...:»

«Ահա, մենք կու գա՞նք, հովերուն մէջէն
Չէ՞ք լսեր ոսկրեր որ կը 22նչեն...:
Ամէնքս ալ զազիր դիակ, խոռոչ, գանկ,
Ահա մենք կու գանք, ահա մենք կու գանք...»:

Դ. ՍԵՒԱԿ

Ոուբէն Սեւակի բանաստեղծութիւնները իր կեանքին հայելին են եղած, կը մնան:

Իւրաքանչիւրը իր բանաստեղծութիւններէն իր հաւատացած, զգացած, իր ապրած կեանքն է:

Եւ ճակատագրի ի՞նչ ողբալից հեգնանք՝ Ոուբէն Սեւակ, 26 Օգոստոս 1915ին, Դանիէլ Վարուժանի հետ, Զանդըրը-ի մէջ, Թուրք դահիճներու ձեռքով նահատակուեցաւ ճիշդ ու ճիշդ վերի բանաստեղծութեան մէջ իր նկարագրածին պէս՝ ամենաքստըմնելի չարչարանքներով՝ «Մորթատուելով»:

Եւ հիմա, Ոուբէն Սեւակի հետեւողութեամբ, Նոր-Տարուան առթիւ, մեր «ԱՅԷ՛ծք»ը ուղղենք բոլոր անոնց, որոնք Հայ Ազգին ողբերգութեան պատճառ եղան: Եւ յուսանք, ամբողջ հոգիով, որ մեր «ԱՅԷ՛ծք»ները իրականանան:

«ԱՅԷ՛ծք» ձեզի, ԱՅգլիացի իշխանաւորներ, որ «սակարկեցիք մեր արեան գինը»: Եւ «ԱՅԷ՛ծք»՝ այնքան ատեն, որ մեր Ազգին դէմ ձեր կատարածը ձեր գլխուն գայ:

«ԱՅԷՇք» ձեզի, ուխտադրուժ ֆրանսացի իշխանաւորներ, որ Կիլիկիոյ մէջ, Թուրքերուն հետ համաձայնելով, դահիճներուն յանձնեցիք հայ ժողովուրդը և հայուն հայրենիքին յափշտակուելուն պատճառ եղաք:

Յափշտեան «ԱՅԷՇք» ձեզի, Գերման իշխանաւորներ, որ Սիոնիստներուն հրամանը գործադրեցիք Հայ Ազգը Յեղասպանութեան Ենթարկել տալով: Եւ «ԱՅԷՇք» ձեզի, Հրեածին Թուրքեր, որ Հայ Ազգին ձեզի համար կատարած բոլոր ծառայութիւններուն իբր երախտագիտութիւն՝ բնաշնչեցիք Հայ Ազգը և գողցաք հայուն հայրենիքը:

Եւ «ԱՅԷՇք» ձեզի, Վարձկան ու կաշառուած քիւրդ աշիրապետներ, որ Թուրք յեղասպաններուն հրամանը գործադրեցիք, ձեր միամիտ հետեւրդներն ալ ձեր ետեւէն տանելով, դահիճի դեր կատարեցիք Հայ Ազգին բնաշնչման մասնակցելով, և տէր ու տիրականը դարձաք Արեւմտեան Հայատանի հողերուն: Եւ անամօթաբար, ձեր քարտէսներուն մէջ, իբր քրտական հողեր կը ցուցնէք Արեւմրտեան Հայատանի հողերը, նոյնիսկ այդ քարտէսներուն մէջ առնելով այսօրուան Հայատանին մինչեւ Երեւան երկարող մասերը:

Բայց Թուրքերը, Վերջին տարիներուն, ձեր «արծանի վարձատրութիւնը» տալ սկսան, ձեզ ալ ջարդելով, ինչպէս ըրած էին հայերուն:

Եւ վերջապէս՝ երիցս «ԱՅԷՇք» ձեզի Սիոնիստ-

Եթե, որ մեր Հայ Ազգին Ցեղասպանութեան բուն պատասխանատուները, ծրագրողները, կազմակերպողները և գործադրել տուողներն եք:

Եւ դեռ այսօր նոյնիսկ, հայուն վերջին յոյսը եղող ներկայի Հայաստանն բնաջնջելու կը պատրաստը-իք, իբր Աշխարհակալ Կայսրութիւն, ծրագիրներ կը պատրաստէք, և Ամերիկացիներուն ձեռամբ կը զինէք Ազերիները, Չէչենները, Աֆղանները և շըր-ջակայքի բոլոր վայրագ ցեղախումբերը, որ յարձակին հայ ազգին միակ յենարանը եղող Ռուսերուն վրայ, որ յետոյ կարգը հայերուն գայ....:

* * *

Դուք, ձեր ցեղը՝ «Աստուծոյ Ընտրեալ Ցեղը» կը նկատէք, ձեր Սուրբ Գիրքին վրայ յենելով:

Բայց Հայ Ազգը, ձերինէն շատ աւելի մեծ առաւելութիւն մը ունի:

Նոյն՝ ձեր Սուրբ Գիրքին մէջ գրուածին համաձայն՝

«Արարատ լերան վրայ իշնող «Նոյի Տապան» էն սերած են Աշխարհի բոլոր Ազգերը»:

Ուրեմն մենք ենք, մենք՝ հայերս ենք, բոլոր Ազգերուն նախահայրերը: Մենք ենք հնագոյնը: Մենք ենք մեծագոյնը:

Եւ մանաւանդ՝ փաստուած է, որ անհատ առ անհատ վեր առնելով իւրաքանչիւր Ազգի ամէն մէկ միաւոր, և անոնց միջեւ համեմատութիւն կատարելով արժանաւորութեան մարզի մէջ, հայ Ազգն է ամենէն տաղանդաւորը:

Եւ ի՞նչ փոյթ, թէ Հայ Ազգը իր լայն զանգուած-ներով, դեռ տեղեակ եղած չըլլայ Հայ Ազգին ցեղասպանութեան մէջ ծեր ունեցած սադայէլական դերին:

Բայց, օր մը ան պիտի սորվի «իրականութիւնը» և այդ օրը... վա՛յ... ծեզի:

«Այդ որդեգրեալներն արեա՛ն, խաւարին:
Օր մը տարիքով փոքրիկ, հոգւով մե՛ծ,
Այդ մանուկներու խումբեր դառնահեծ,
Որ ո՛չինչ չունին այլեւս, ո՛չ ծընո՛ղ,
Ո՛չ Աստուած, ո՛չ ափ մը հայրենի հող...
Եւ որ կը մուրան պատառիկ մը հաց'
Հեռուէն պժգանքով իրենց կարկառուած...
Եւ որոնք Մարդուն մէջը սրբազան
Ոչի՛նչ գտան այլ վայրագ մի գազան...
Զգո՛յշ, այդ նոյն հսկայ մանուկներ մի օր
Նեխած ոսկրերու վրայ բիւրաւոր
Կարմիր-Դատաստա՛նը պիտի կանգնեն...
Ու չորս հովերուն նո՛ր Կամք, նո՛ր Օրէն
Պիտի շեփորեն...: Ու այն ատեն, վա՛յ,
Վա՛յ բոլոր շնչող Էակներուն, վա՛յ...:»

Ռ. ՍԵՒԱԿ

Ամենայն բարիք մաղթենք՝ մանաւանդ զոհաբերութեան մեր խորհրդանիշը եղող «Հայ Մայրերուն», և նաեւ՝ Ս. Էջմիածինի Սրբ. Սեղանէն աւանդական «Հայ Հոգի»ին լոյսը ամբողջ աշխարհին տարածող մեր եկեղեցական Առաջնորդներուն և ուխտապահ Կրօնապետներուն:

Եւ մենք կը հաւատանք, որ այսօր, հայրենիքի մէջ ապրող հայրենի ժողովուրդին ամէն մէկ անհատը, Վարդանանցի ասպետներուն նման, պաշտելի մէյ-մէկ սուրբ հերոսներ են:

Փա՛ռը և պատիւ ձեզի՝ Հայրենի ժողովուրդ:

Մեր ամենաջերմագին մաղթանքները կ'ուզենք յայտնել նաեւ, Սփիւռքի մէջ, հայ մշակոյթի զինուորեալներ եղող, մեր հայու հոգին կրող և անով զօրացած մտաւորականներուն, հայերէն լեզուով թերթ հրատարակելու հրաշքը վկայող հերոս լրագրողներուն:

«Հայ հոգի»ով ուսուցիչներուն և հայերէն դասաւանդող ու մանաւանդ՝ հայերէն սորվող հայ աշակերտներուն:

Եւ նաեւ՝ Սփիւռքի մէջ, հայկական աւանդական ոգին աղօթքներով ու շարականներով Նոր Սերունդներուն փոխանցող հայ եկեղեցականներուն և, մինչեւ իսկ՝ դպիրներուն:

Եւ վերջապէս՝ Սփիւռքի մէջ, իրենց սիրտը հայկականութեամբ առլցուն, զայն յորդուն պահող սիրելի Ազգակիցներուն:

* *

Մեր Ազգին համար Նոր Տարուան բարեմաղթութիւններ բանաձեւելէ յետոյ, այժմ կ'ուզենք, մեզի համար շատ կարեւոր հարցի մը մասին արտայայտուիլ.-

Երբ, Նոր Տարուան առթիւ, մեր հարազատներուն, մեր հայրենիքին համար բարեմաղթութիւններ կ'ընենք, զանոնք իրականացած տեսնելու յոյսով, ուրեմն ինչո՞ւ, միաժամանակ, մեր սրտի խորէն եկած անէծք մըն ալ չհասցէագրենք Հայ Ազգին գրեթէ ամբողջական բնաջնջման պատճառ եղած Արեւմտեան Պետութիւններուն և անոնց մանկաւիկները եղող Թուրք ջարդարարներուն:

Մենք կը հաւատանք, որ Ազգ մը, իր հարազատներուն բարիք մաղթած օրը եթէ թշնամիները մոռնայ, ասով իր ապագան վտանգած կ'ըլլայ:

Հայութիւնը Աշխարհի միակ Ազգն է, որ, Պատմութեան մէջ, նմանը չունեցող ողբերգութեան մը ենթարկուեցաւ, Արեւմտեան պետութիւններուն կողմէ:

Հայ Ազգը միշտ և ամէն առթիւ, Արեւմտեան պետութիւններուն հանդէպ իր արդարատենչ ու վրէժինողիր կամքը արտայայտելու և անոնց «Անէծք» տալու պարտաւորութեան մէջ, պէտք չէ թերանայ:

Եւ այս՝ իբր հայ «Ազգ» գոյատեւելու մեր միակ միջոցն է, որ չմոռնանք կատարուածը, և վառ պահենք մեր հոգիներուն մէջ մեր նահատակներուն յիշատակը, և դեռ՝ մեր գողցուած հայրենիքին օր մը վերատիրանալու մեր հաւատքը:

Հոս, տեղն է մէջբերելու, Ռուբէն Սեւակի 1910-ին գրած ու Եւրոպական նենգ պետութիւններուն



Սուլթան Համիտ հայերու կառավիճերով «կերակուր» կը պատրաստէ:

Իսկ վերը, «Ամպերու մէջ» Եւրոպայի «Քրիստոնեայ», «Քաղաքակիրթ» ու «Ազատասէր» պետութիւններու ղեկավարները, որոնք մեզի խոստացեր էին պաշտպանութիւն: Խո՞ր Շինչի մէջ են: Երբ անդին Հայը կը կոտորուի....:

հանդէա իր զգացած գարշանքն արտայայտող, անոնց ուղղած և իր «Անէծք»ը բովանդակող սաբանաստեղծութիւնը:

Ուրբէն Սեւակի դեռ 1910-թ.ին Եւրոպական Պետութիւններուն ուղղած այս բանաստեղծութիւնը, որ անոնց հայ Ազգին հանդէա կիրարկած ոճրային, ազգակործան դերակատարութիւնը անարգանքի սիւնին կը գամէ, կը վկայէ Ուրբէն Սեւակի իրատեսութենէն բացի, իր իսկական առաջնորդի կոչումին և մեծութեան մասին:

Մէջբերումը կը կատարենք Ուրբէն Սեւակի 1910-ին հրատարակած «Կարմիր Գիրք»Էն: «Զարդի Խենթը - Անոնք Որ Կու Գան» բանաստեղծութիւնն է ան, որ հիացում կ'առթէ ոճրապարտըն ու մեղսակիցը իրենց անուններով կոչող իր յանդգնութեամբ...-

«Ահա մենք կու գանք ու մենք՝ նզովքն ենք,
Ու խաւարին մէջ մխուած տէ՛գը նենգ.
Վրէժներու հիդրան ենք փայփայելի,
Մե՛նք, սարսափահա՛ր ու սարսափելի...:

«Մենք՝ հին ուխտերու նո՞ր ուխտագընաց
Մենք՝ Սուսերը բիրտ ու Գիրքն օրինաց.
Մենք՝ Ցասման ջրվէ՛ժը սարի խորէն.
Մենք՝ Աղջամուղջի ծընունդ լուսեղէն...:

«Չե՛զի՝ որ քերծուած մեր մորթերէն ձի՛գ
Հարսնիքի, Մեղքի վրաններ կառուցիք...
Ու Չե՛զ՝ Եւրոպեան դիք որ շնագին
Սակարկեցիք մեր արեան լոռութեան գին...:



Միև Թուրք...

ԹԵՇԵՐ ԱՔԶԱՄԱՆ ԲԱԻՐՔ Է, ԲԱՅՑ...

Վրեժ Ռուբենեան
(Յովհ. Չիլինկիրեան)

Զդուստ ու համարձակախոս հրապարակազիր եւ հմուստ պակրմագէլք Յովհ. Չիլինկիրեան, որ ահա աւելի քան երեք դասնամեակներու երկայնքին, յամառ կոյի կը մղէ աշխարհակործան Սիոնիկսի եւ հայակործան Փանքուրքիկսի դէմ, Սփիտորի 90ամեայ մկատրական նահապեալը, այն միակ գրիչն է, որ պիրապեած ըլլալով թրքերէն լեզուին ու թուրք պակրմութեան, թրքերէն սահուն լեզուով եւ անսպառ շունչով կը դիմակապերծէ թրքական քարքարութիւնն ու ոճիրները, «ՆԱՅԻՐԻ» երկշարարաթերթի մնայուն մէկ սինակին մէջ՝ «ԿԸ ՀՐԱԴԱՐԱԿԵՆՔ ԹՈՒՐՔԵՐՈՒՆ (ԻԲԲ ԹԷ) ԶԳԻՏՑՑԱԾ ԻՐԱԿԱՍՈՒ-ԹԻՒՆՆԵՐԸ» գլխարկին պակ: Բայց ան՝ միաժամանակ, զիրէ զնահայել այն «միս թուրք», որ քարքարութեան փոխարէն կը կապարէ մարդակայել քաղաքակիրք գործ, ինչպէս կապարած է թուրք ձախակողմեան պակրմագէլք Թանէր Արշամ Հայկական Եղեռնի պակրմութեան ու պահանջապիրութեան ի նպաստ հրապարակած իր ուսումնասիրութիւններով ու հապորներով:

Արդ, սպորեւ կը վերահրապարակենք Յովհ. Չիլինկիրեանի (Վրեժ Ռուբենեան) յօդուածը՝ «ՆԱՅԻՐԻ»ի, 28 Յունիս 2011 թուակիր համարէն, որուն վերնագիրն է «ՀԱՅ ԱՏՈՒՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԶԼՐՍԾԼ ԹՈՒՐՔ ՊԱՏՍԱԲԱՆ TANER AKÇAM ՅԱԶՈՂԵՑՄԱՆ ԿԱՏԱՐԵԼ»...:

Զ. Տ.

... Եւ Ռուբեն Սեւակի կեանքի ողիսականին պատմութեան մասին Թանէր Աքչամի 17 եջուց գրութիւնը՝ անգլերէն լեզուով լոյս տեսաւ Անգլիոյ եւ Ամերիկայի ցեղասպանական հարցերու ուսումնասիրման գծով մասնագիտացած հանրածանօթ հրատարակութեան՝ Holocaust and Genocide Studies, 2011 թուականի Գարնան համարին մէջ, «The Chilingirian Murder: A Case Study from the 1915 Roundup of Armenian Intellectuals» խորագրով: Այս պարբերագիրքը կը հրատարակուի Անգլիոյ ծանօթ համալսարանի՝ OXFORD-ի, համալսարանական Յրատարակչատան եւ Միացեալ Նահանգներու HOLOCAUST MEMORIAL MUSEUM-ի (որ հրեական հաստատութիւն մըն է) կողմէ:



Միւս թուրք...

ԹԵՇԵՐ ԱՔԶԱՄԱՆ ԲԹԻՔ Է, ԲԱՅՑ...

Վրեժ Ռուբենեան
(Յովհ. Չիլինկիրեան)

Մենք՝ Թաներ Աքչամի մասին եւ անոր 2008 թուականին հրատարակած «ERMENI MESELESI HALLOLUMNUSTUR» վերտառութեամբ գիրքին մէջ, Ռուբեն Սեւակի սպանութեան մասին կատարած շատ կարեւոր յայտնութիւններ բովանդակելուն համար, «ՆԱՅԻՐԻ»ի թիւ 286-ի (22 Ապրիլ 2008) մէջ, լայն մասրամասնութեամբ արտայայտուած էինք:

Այստեղ՝ իբր բացատրական, օգտակար կը նկատենք հրատարակել մեր այդ գրութենեն հետեւեալ հատուածը.-



1995 թուին, «ՆԱՅԻՐԻ»ի առաջին թիւերէն սկսեալ Ռուբեն Սեւակի մասին, անոր ստեղծագործութեան, անոր գաղափարակին, անոր կեանքին եւ նահատակութեան մասին՝ իբր Ռուբեն Սեւակի եղբօրորդին, մեր գիտցածները եւ լսածները շանացինք հրատարակել՝ իբր խղճի պարտք:

Բայց միշտ յոյս ուսեինք, որ Ռուբեն Սեւակի մասին նոր տուեալներ, նոր գրութիւններ, նոր փաստաթուղթեր կրնան գտնուիլ:

Եւ մեր այս յոյսը վերջերս իրականացաւ:

Զանի մը ամիսներ առաջ եր՝ Նիւ-Եորքէն Փրոֆ. Վահագն Տատրեան հեռաձայնեց, թէ իր բարեկամը Փրոֆ.



Միւս թուրք...

ԹԵՇԵՐ ԱՔԶԱՄԱԼ ԹԹԻՐՔ Է, ԲԱՅՑ...

Վրեժ Ռուբենեան
(Յովհ. Չիլինկիրեան)

Թաներ Աքչամը թրքական արխիլեռտն Ռուբեն Սեւակի սպանութեան եւ սպանսող ոճրագործներուն մասին նոր փաստաթուղթեր գտած է:

Եւ Փրոֆ. Վահագն Տատրեան մեջի տուաւ Փրոֆ. Թաներ Աքչամի (որ ԱԱՀ Մինսեսոթա համալսարանի Պատմութեան ամպիոնի դասախոս է) հեռախոսի համարը: Սենք հեռածայնեցինք անոր, շնորհաւորեցինք, նաեւ՝ շնորհակալութիւն յայտնեցինք՝ Ռուբեն Սեւակի մասին իր կատարած նոր յայտնագործութեան համար:

Իսկ թէ ի՞նչ եր այդ նոր յայտնագործութիւնը, Փրոֆ. Թաներ Աքչամ տուաւ հետեւեալ տեղեկութիւնները.-

«Հայկական թերթերուն մեջ գրուած է, թէ Ռուբեն Սեւակ եւ իր չորս բախտակիցները սպանսող «Ջիւրտ Ալօ»ն եւ միւս ոճրագործները, Չանդըրը-ի զինուորական հրամանատար Մեհմետ Իզզեթ-ի կողմէ թիւնեյ գիւղին մօտերը ծերբակալուած եւ Չանդըրը տարուած են եւ իոն, Մեհմետ Իզզեթ հրամանատարը, այս բոլոր ոճրագործները սպանսել տուած է: Այս տեղեկութիւնները իրականութեան չեն համապատասխաներ:

«Որովհետեւ, թրքական արխիլեռտն մեջ իմ գտած փաստաթուղթերս կ'ապացուցանեն, որ Ջիւրտ Ալօ եւ միւս ոճրագործները Չանդըրը-ի բանտէն՝ Պոլիս՝ Թալեադ Փաշային աղերսագիր որկած են: Թալեադ Փաշան մասնաւոր հրամանագրով Ջիւրտ Ալօ-ն եւ միւս ոճրագործները ազատ արձակել տուած է:

«Ես, մօտ ատենեն, այս ողբալի դեպքերուն մասին գիրք մը պիտի հրատարակեմ, որուն մեջափակութեայս մասին բոլոր տեղեկութիւնները»:



Rupen Sevag Chilingirian in Ottoman uniform
as a medical lieutenant (early 1915).
Courtesy of Hovhannes Chilingirian.



Միւս թուրք...

ԹԱՆԻՔ ԱՔԶԱՄԱԼ ԹԹԻՐՔ Է, ԲԱՅՑ...

Վրեժ Ռուբենեան
(Յովհ. Չիլինկիրեան)


Զանի մը օրեր առաջ վերջապէս, Պոլիսէն ստացանք Թաներ Աքչամի հրատարակած գիրքը:

Այս գիրքին մեջ նշուած գտանք Փրոֆ. Թաներ Աքչամի տեղեկացուցած բոլոր դեպքերը:

Այս գիրքին վերևագիրն անգամ ինքնին շատ խորհրդաւոր է՝ «*ERMENI MESELESI HALLOLUMNUSTUR*» (Յայկական Յարցը՝ կարգադրուած է...):

Ծանօթ է, թէ ցեղասպան Թալեադը 1915-ի Եղեռնէն զանի մը ամիսներ յետոյ, գոռոզաբար յոխորտացած էր՝ «ՍՈՒԼԹԱՆՆԵՐԸ ԴԱՐԵՐՈՎ ՉԿՐՑԱՆ ԿԱՐԳԱՐԵԼ ՅԱՅԿԱԿԱՆ ՅԱՐՑԸ: ԵՍ, ՅԱՅԿԱԿԱՆ ՅԱՐՑԸ, ԶԱՅԻՆ ՄԸ ԱՄՍՈՒԱՆ ՄԵԶ ԿԱՐԳԱՐԵՑԻ»:

Թաներ Աքչամի գիրքին վերևագիրը, Թալեադի այս գոռոզ խօսքերուն ակնարկութիւնն է, եւ՝ վկայութիւնը:



Փրոֆ. Թաներ Աքչամի «Յայկական Յարցը Կարգադրուած է» վերևագրով այս գիրքին մեջ հրատարակուած փաստաթուղթերը՝ թէ Ռուբեն Սեւակի սպանութեան եւ թէ Յայոց Ցեղասպանութեան փաստագրութեան համար բացառիկ կարեւորութիւն ունին:

Այս գիրքին մեջ, Թաներ Աքչամ փաստաթուղթերով կ'ապացուցանէ, թէ Թալեադ փաշան անձամբ ծրագրած եւ գործադրել տուած է Ռուբեն Սեւակի սպանութիւնը Զանդըրը-ի իթթիհատ վե Թերաքքը կուսակցութեան պատասխանատու ճեմալ Օկիւզի գլխաւորութեամբ:

Եւ սպանութենեն յետոյ ալ, նոյնինքն Թալեադ, անձամբ դրկած է ծածկագիր (Շիֆրայով) հեռագիրներ, եւ ազատ արձակել տուած է ոճրագործները:

Մենք կ'ուզենք այս անգամ, հրապարակաւ շնորհակալութիւն յայտնել






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԴԱՐԱՆԻ ԳՈՎԱՔԱՆ ԾՐՁԱԿԱԿ
Լիբանանական Գրական Շրջակակից



ՕՐԱՑՈՅՑ - ՈՒՂԵՑՈՅՑ

2 0 1 2

1
9
4
8



2
0
1
2

Այս Յուշակոթողին՝ «Արաք Երախտիք»ի, պաշտօնական բացման համիսութիւնը Երեւանի
մեջ, տեղի պիտի ունենար 19 Հոկտեմբեր 2011-ին, <<Նախագահին եւ Ամենայն Հայոց
<<Կայրապետին նախագահութեամբ: (Տեսել Մեպու.ի էջը)

**Լիբանանիայ Գրական Շրջակակը
Կը Շնորհանորդ Բոլորիդ
Պատքարի ՆՈՐ ՏԱՐԻՆ**

ՍՈՒՏԵՐՈՒ, ԵՐԱԶՆԵՐՈՒ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

«NOUVELLE ORDRE MONDIAL»

ԿՈԶՈՒՈՂ, ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ
ԼՈՒԾԻՆ ԵՆԹԱՐԿՈՒԱԾ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՄԵԶ,

Ի՞ՆՉ Է

«ԱԶԳԵՐՈՒ ԱՊԱԳԱՆ»

ՅՈՎՃԱՆՆԵՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ
[ՎՐԵԺ ՌՈՒԲԵՆԵԱՆ]

Կրկին ու կրկին պիտի ըսենք՝ «Աստուծոյ ընտրեալ ժողովուրդին», հրեաներուն իշխանութեան ենթարկուած այս աշխարհին մէջ, հրեաներէն զատ ոչ մէկ ազգ, «Ազգ» ըլլալով՝ գոյատեւելու իրաւունք չունի:

Աստուծոյ ընտրեալ ժողովուրդը՝ հրեաները մէկ կողմ, իսկ մնացեալ բոլոր ազգերը, հրեաներուն կողմէ ստրուկներու զանգուածներ նկատուող, միևնու կողմ:

Սա քսաներորդ դարուն, իբր թէ յառաջդիմութեան և «մարդկային իրաւունքներու դար» որակուած հանգրուանին, հրեաներուն երեք հազար տարի առաջ հաւատք ընծայելը իրենց մարգարեին՝ որ իրենք «Աստուծոյ ընտրեալ ժողովուրդ»ն են, շատերուն «յիմարութիւն» կը թուի:

Բայց ոչ՝ շինծու մակդիր կամ մակերեսային անուանում մը չէ ասիկա, այլ՝ համոզում, որուն իմաստը համազօր է «ցեղասպանութիւն»ի:

Երեւութապէս՝ հրեաները ցեղասպանութեան դէմ են:

Մանաւանդ՝ Բ. Աշխարհամարտէն յետոյ, սիոնիստները, եւրոպական գրեթէ բոլոր երկիրներուն մէջ, իրենց որդեգրել տուած օրէնքներով (LOI CONTRE RACISME ET ANTISEMITISME), ամէն տեսակի ցեղասպանութական շարժումներուն արգելք կ'ըլլան:

Այդ օրէնքներուն շնորհիւ հրեաները, ժողովուրդներուն ազգային զգացումները կը փճացնեն: Ու նաև, իրենց կիրարկած ցեղասպան քաղաքականութեան հակադրուողները, ծանր պատիժներու դատապարտել տալով, զիրենք կը սմբեցնեն, և այս կերպով, հակահրեական բոլոր շարժումները, իրենց սաղմին մէջ իսկ կը խեղդեն:

Աշխարհի վրայ գրեթէ ամէն կողմ, իբր թէ ցեղասպանութեան դէմ պայքարող հրեաները, իրենց կրօնական հաւատքով ու սիոնիստական գաղափարականով կը հանդիսանան մեծագոյն ցեղասպանութները:

Բայց հրեաները, իրենց ստեղծած «սուտերու Աշխարհ»ին մէջ, ամէն իրականութիւն կը խեղաթիւրեն և զայն իրենց ուզած ձեւին կը վերածեն:

Ասոր ամենապերճախօս ապացոյցներէն մէկը՝ ասկէ բաւական տարիներ

առաջ, Նիւ Եղիշի մէջ, Միացեալ Ազգերու Ընդհանուր ժողովին կողմէ և հրեաներուն ազդեցութեամբ առնուած որոշումն է:

Մինչև այդ թուականը, Մ.Ա.Կ.ի կողմէ, մանաւանդ արաբական պետութիւններու ջանքերով ընդունիլ տրուած էր թէ՝ սիոնիզմը ֆաշիզմին և նացիզմին հետ նոյնացող ցեղապաշտ գաղափարախօսութիւն մըն է:

Բայց այս մէկը կը զուգադիպէր մանաւանդ այն տարուան՝ 1979-ին երբ, արդէն իսկ, Անուար Սատաթի Խորայէլի հետ կնքած մեկուսի համաձայնագրին հետեւանքով, Արաբները Եերջնապէս պառակտուիլ սկսած էին:

Եւ ասկէ օգտուելով հրեաները, Ամերիկացիներուն ալ աջակցութեամբ, Միացեալ Ազգերու ժողովին մէջ որոշում առնել տուին, թէ՝ Սիոնիզմը ֆաշիզմի և նացիզմին հաւասարող «ցեղապաշտութիւն» չէ:

Ո՞վ գիտէ, թէ հրեաները, այս որոշումը առնել տալու համար, ՄԱԿ-ի մէջ, անդամ պետութիւններու ներկայացուցիչներուն քանի՛ միլիոն տոլար վճարելով անոնց քուեները ծախու առին:

Այս պատմական որոշումին օրը, շա՞տ լաւ կը յիշենք:

Հեռատեսիլէն կատարուող հաղորդման մը պահուն, Եկատեցինը խորայէլի նախագահին և վարչապետին ցնծութիւնը: Անոնք, մեծ ուրախութեամբ, կ'ողջագուրուէին իրարու հետ, իրենց համար կենսական կարևորութիւն ունեցող այս որոշումի առնուելուն առթիւ:

Եւ այս ձևով, Միացեալ Ազգերը որոշում ընդունեցաւ, թէ՝ «Սիոնիզմը ցեղապաշտութիւն չէ»:

Բայց, մենք կը հաւատանք, թէ Աշխարհի մէջ, միակ իսկական ցեղապաշտական գաղափարախօսութիւնը «Սիոնիզմն է»:

Իսկ միւս բոլոր Ազգային շարժումները, սիոնիզմին հակադրուող, ինքնապաշտպանական բնական պոռթեկումներ են:

Ու մենք, կը հաւատանք նաև, թէ սիոնիզմը ո՞չ միայն ցեղապաշտական գաղափարախօսութիւն մըն է, այլ՝ զուտ բարբարոսութիւն, ամէն տեսակէտով:

Եւ հրեաները, սիոնիզմի գաղափարախօսութիւնը, իրենց դրամին ուժովը, որպէս քաղաքական վաւերական «կանոն», գրեթէ բոլոր ժողովուրդներուն պարտադրաբար ընդունիլ տուին:

Այսօր, «DFACTO» իրականութիւնը, այսպէս է:

Ասոր մեծագոյն ապացոյցը ներկայի «Ամերիկա»ն է:

Ամերիկան «Ստրուկ Տիտան» մըն է, որ սիոնիստներուն «կամք»ը կը գործադրէ:

Եւ այսօր, սիոնիստներուն գլխաւոր ուժը եղող «Ամերիկայի Միացեալ Նահանգներ»ը, ազգութիւն չունեցող և խառնածին կաթսայի նմանող իր ընկերային կառոյցով, «Ապագայ Աշխարհի ազգերուն նախապատկերն է:

Ցառաջիկայ տասնամետակներուն Եւրոպայի Ազգերը, կամաց կամաց պիտի կորսնցնեն իրենց ազգային դրոշմը և պիտի վերածուին, Ամերիկացիներուն նման, «խառնածին զանգուածներու»:

Այս մեր ըսածը, ո՞չ մտացածին նախատեսութիւն է և ոչ ալ ցնորդ:

Եթէ աչք ունիք՝ ուրեմն արդէն տեսած էք, թէ Եւրոպական ժողովուրդները, նաեւ աշխարհի ժողովուրդներուն կարևոր մէկ մասը, արդէն իսկ,

Ամերիկեան ազդեցութեամբ, «ամէն բանով» Ամերիկացիներուն նմանիլ սկսած են՝ իրենց ապրելակերպով, վարուելակերպով և մտածելակերպով:

Եւ ամէն մարզի մէջ, Ամերիկացիներուն վարակին թողած ազդեցութիւնը անոնց վրայ, անուրանալի է:

**

Այսօր, Սովետ. Միութեան խորտակումէն յետոյ, միակ աշխարհակալ և միահեծան ուժը եղող. սիոնիստ Ամերիկացիները, իրենց իշխանութեան տևականութիւնը ապահովելու համար, երկու հեռանկար ունին՝

1.- Սիոնիստ Ամերիկայի «CAPITALISTE» ներուն մահացու թշնամին եղող «COMMUNISME» ին, Ռուսիոյ և Եւրոպայի մէջ, հինին նման մէջտեղ ելլելուն, ամէն գնով արգելք ըլլալ:

2.- Աշխարհի բոլոր պետութիւնները, Եւրոպայի ժողովուրդները մանաւանդ, իրենց ցեղային կառոյցներով, Ամերիկեան օրինակին վրայ հիմնուած, խառնածիններէ բաղկացող և իրենց ենթակայ պետութիւններու վերածել:

Գիտէ՞ք, թէ Ամերիկայի Միացեալ Լահանգներու մէջ, 2020 թուականին, սեւամորթները և «HISPANIQUE» ները մեծամասնութիւն պիտի ըլլան:

Այս ձևով, ամերիկայի մէջ, ճերմակ ցեղին իշխանութիւնը վերջ պիտի գտնէ, և ամերիկա բոլորովին խառնածիններու իշխանութեան պիտի ենթարկուի:

Եթէ, այդ տարիներուն, Եւրոպայի և Ռուսիոյ մէջ, ճերմակ ցեղը անաղարտ մնայ՝ ճերմակ ցեղին բարձր կարողութիւններուն շնորհիւ, յառաջիկայ տարիներուն, Ամերիկայի աշխարհակալ կայսրութեան իշխանութիւնը կրնայ վտանգի ենթարկուիլ:

Այսօր, սիոնիստ Ամերիկացիներուն եռևկոսլաւոյ դէմ մղած անգութ պատերազմը, միջոց մը յետոյ, նախ Ռուսիան և յետոյ ալ Եւրոպան խռովելու, տկարացնելու և ամէնէն վերջ՝ զիրենք քանդելու հեռանկարը կը հետապնդէ:

Եւ այս քանդումին մէջ յառաջապահի դերը պիտի կատարէ՝ Ադրիականէն մինչև Չինական Պարիսպները երկարող նորակազմ «Մեծն Թուրքիա» կայսրութիւնը:

Այս ձևով, Ռուսիան և Եւրոպան, անվերջանալի պայքարներու և պատերազմներու պիտի ենթարկուին:

**

Ամերիկան՝ երկու կողմէն ովկիանոսներով շրջապատուած, աշխարհագրական իր բացառիկ և անառիկ դիրքով, պիտի շարունակէ ամբողջ Աշխարհի միահեծան տէրը ըլլալ:

Ամերիկան իր հողին վրայ, գրեթէ 130 տարիներէ ի վեր պատերազմ տեսած չըլլալուն պատճառով, և մանաւանդ՝ ընկերային խլրտումներէ զերծ մնացած իր տնտեսական կառոյցին հետեւանքով, իր «թեքնոլոգիք» մակարդակով Եւրոպայէն 10 տարի և Ռուսիայէն ալ 40 տարի աւելի յառաջացած է:

Այսպէս, իր տնտեսական և զինուորական գերակայութենէն օգտուելով Ամերիկան, ամէն մարզի մէջ, իր «կամք»ը պիտի շարունակէ պարտադրել ամէնուն: Եւ այսօր մանաւանդ, Եւրոպան տնտեսապէս ա՛յն աստիճան Ամերիկային ենթարկուած է, որ եթէ ան Եւրոպայէն իր կատարած ներա-

ծումները դադրեցնե, Երոպական տնտեսութիւնը, մէկ օրէն միւսը, կը քանդրէի:

Այս է իրական պատճառը Երոպացիներուն, մանաւանդ՝ ֆրանսային, Ամերիկացիներուն Եռկուսլաւիոյ մէջ կատարած բարբարոսութիւններուն հլու հնագանդ հպատակելուն:

Չենք գիտեր, թէ Երոպացիները մինչև Ե՞րբ պիտի շարունակեն Ամերիկացիներուն «ստրուկ»ը ըլլալ:

Ասիկա, ձևով մը, Երոպային ինքնասպանութիւնն է:

Որովհետև, շատ բացայաց իրականութիւն մըն է, թէ անպայման, օր մը, Եռկուսլաւիայէն յետոյ, կարգը Երոպային պիտի գայ:



Մեւ և ճերմակ ցեղերու հոգե-մարմնախառնումի ցուցադրութիւններու. «Կենակցութեանց» քաջալերումը վերջերս նորոյթ կը կազմեն. ինչպէս անցեալ տտարիներուն. Մոնաքօ-ի մէջ



Ո՞վ արգելք պիտի ըլլայ սինհիզմին ծեռնարկած այս «Էթնիք մաքրագործում»ին:

Բայց, մեր համոզումով. սինհիստ Ամերիկացիներուն Երոպայի մէջ կատարած ամենին քանդիչ աշխատանքը, Երոպայի ցեղային կառոյցը. Ամերիկացիներուն ունեցածին պէս. խառնածիններէ կազմուած զանգուածի վերածելու համար տարած աշխատանքներն են:

Երոպա ապրողները. շատ յստակ ու պարզ նկատած են. օր մանաւանդ վերջին տարիներուն. Երոպայի մէջ սեւամորթներուն թիւը, անհաւատալիօրէն բարձրացած է:

Օրինակ՝ Զուիցերիան նկատի առնենք:

Զուիցերիոյ մէջ, ասկէ մինչև տասը տարիներ առաջ. մէկ սեւամորթ ըսկ չէիք պրնար տեսնել:

Մինչդեռ այսօր. Զուիցերիոյ ամեն կողմը. անբնականօրէն սեւամորթներով լեցուած է: Զուիցերիան ինչպէ՞ս այս վիճակին ենթարկըւեցաւ:

Ափրիկէի և Ասիոյ մէջ կատարուող անվերջանալի պատերազմներուն հետեւանքով.

սինհիստներուն իշխանութեան ենթարկուած միջազգային

ԹԵՇԵՐ ԱՔՏՎԱԾՎԼ ԲՈՒԻՔ Է, ԲԱՅՑ...

Վրեժ Ռուբենեան
(ՀՀ ՌԱԴ ԱՆԴԻԿԻՐԵԱՆ)

Փրոֆ. Թաներ Աքչամին՝ Ռուբեն Սեւակի սպանութեան ու Հայոց Ցեղասպանութեան շուրջ ցարդ գաղտնի մնացած եղելութիւններ եւ մանրամասներ յայտնաբերող հետազօտական լուրջ պրայտումներուն համար:



Մեր գրութեան սկիզբը դատապարտած էիք հայ դաւաճաններն ու Ազգին վնասարարները, որոնք Հայոց Ցեղասպանութեան տուն տուին կամ՝ գիտակցաբար թէ անգիտակցաբար մեղսակից եղան ատոր: Եւ մենք՝ Հայոց Ցեղասպանութեան պատճառով կորսնցուցինք մեր հայրենիքին 90 առ հարիւրը:

Այսօր, Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցն է:

Հայ ժողովուրդը 24 Ապրիլ 2008-ին, կրկին կը յիշատակէ անպատիծ մնացած Հայասպանութիւնը:

Ինչպէ՞ս չխարանել ճակատը անոնց, որոնք գործեցին Հայոց Ցեղասպանութիւնը, այդ ազգասպանները որոնք ցարդ կը մնան անպատիծ, եւ անոնց, որոնք մեղսակից եղան Եղեռնագործութեան բայց, միևնույն այսօր, անոնցմէ հաշիւ չէ պահանջուած հայ ժողովուրդին կողմէ, եւ՝ Ազգին բռնախլուած իրաւունքները չեն վերադարձուած հայութեան:



Մենք Թաներ Աքչամի 2008 թուականին կատարած յայտնագործումին մասին մշմուլով արտայայտուելէ բացի, անցեալ 2009թ. Մայիսին, Հայաստան մեր կատարած այցելութեան օրերուն, Երեւանի Թեքեան Մշակութ. Միութեան սրահին մեջ, Ռուբեն Սեւակի նուիրուած հանդիսութեան, Ելոյթ մըն ալ ուսեցանք, եւ Թաներ Աքչամի «Հայկական Հարցը Կարգադրուած Է» գիրքը ներկայացուցինք, լայն լուսաբանութիւններ տալով այդ մասին...:

Այս ելոյթը նոյնպէս՝ իրատարակութեաւ

ԹԵՇԵՐ Ա-Ք-Չ-Ա-Մ-Ա-Լ Բ-Ա-Ի-Ր-Ք Ե, Բ-Ա-Յ-Ց-Ց...

Վրեժ Ռուբենեան
Չիլինկիրեան)

Танег Акчам

1915 Yaziları



İLETİŞİM YAYINLARI

«ՆԱՅԻՐԻ» ի մէջ, 2009 թուին:

Բայց ցաւով պիտի ըսենք, որ Թաներ Աքչամի
կատարած այս յայտնագործութիւններուն
վերաբերեալ, հայկական մամուլը եւ մանաւանդ
հայ մտաւորականները տող մը չգրեցին:

ԻՆՉՈ՞ ԱՐԴԵՕՅ:

Որովհետեւ՝ (մէր 87 տարիներու փորձառու-
թեամբ պիտի ըսենք).-

Ամէն մէկ «Հայ անձնաւորութիւն» ազատ-ան-
կախ «Պետութիւն» մըն է...

Եւ ամէն մէկ անձ՝ իր անձնական հարցերով

ԲԵՂԵՐ Ա-Ք-ՀԱՄԱԼ ԲՈՒՐՔ Է, ԲԱՅՑ...

Վրեժ Ռուբենեան
(ինկիրեան)

միայն կը զբաղի...

Եւ «Ուրիշին» հարցերը գիսք չեն
հետաքրքրութեր....:

Պարզ խօսքով...

Ամէն մէկ հայ, - յարգելով հազուագիւտ
բացառութիւնները - , «Մենծ անձնասեր» մըն-
է....

— Ա-Ք-ՀԱ-ՄԱ-Լ —

Մեր թղթակցութիւնը շարունակեցինք
Թաներ Աքչամի հետ:

Եւ ան մենէ խնդրեց, որ Ռուբեն Սեւակի
մասին յաւելեալ գրութիւններ, վաւերաթուղթեր
Եւ լուսանկարներ դրկենք իրեն:

Մենք անոր ուղարկեցինք Ռուբեն Սեւակի
կեանքի մասին մեր ուսեցած ամենէն կարեւոր
տուեալներու պատճենները:

Եւ Թաներ Աքչամ 2010 թուին նոր գիրք մը
հրատարակեց «1915 YAZILARI» (1915թ.
գրութիւններ) վերևագրով, որուն մէջ Ռուբեն
Սեւակի մասին 24 էջ յատկացուած էր, «Բժիշկ
Ռուբեն Սեւակ Չիլիսկիրեանի դեմ Գործուած
Ոճիրը» խորագրին տակ:

Իսկ 5 Նոյեմբեր 2010-ին, Թաներ Աքչամ մեծ
ուրախութեամբ, ԱՄՆ-ին դրկած իր e-mail-ով,

Taner Akçam

**'Ermeni Meselesi
Halolunmuştur'**

Osmanlı Belgelerine Göre
Savaş Yıllarında
Ermenilere Yönelik Politikalar

ԲԵՂԵՐ՝ ԱՔՇԱՄՎԱԼ ԹՈՒՐՔ Է, ԲԱՅՑ...

Կրեժ Ռուբենեան
(ՀՀ Ռազմակիրեան)

մեզի տեղեկացուց, թէ ցեղասպանագիտութեան ամենեն հեղինակաւոր հանդեսներէն «Holocaust and Genocide Studies»-ը, Ռուբեն Սեւակի վերաբերող իր ուսումնասիրութիւնը ընդունած է հրատարակել, եւ ուրեմն, մեզմէ խնդրեց, որ Ռուբեն Սեւակի աւելի որակաւոր մեկ նկարը դրկենք իրեն: Եւ մենք ուղարկեցինք՝ Ռուբեն Սեւակի զինուորական համազգեստով բնօրինակ մեկ նկարին պատճենենք: (Չոր նոյնութեամբ կու տանք այս գրութեան հետ, Ա. Եջին վրայ, Գ. Տ.):



19 Մայիս 2011-ին, Թաներ Աքչամ մեզի ուղարկեց «Holocaust and Genocide Studies» պարբերագիրքն Գարուն 2011թ. համարէն օրինակ մը հետեւեալ մակագրութեամբ.- «Յարգելի Պարուն Յովիաննես... Վերջապէս յօդուածը հրատարակուեցաւ: Ձեր շահագրգռութեան եւ օգնութեան շնորհիւ եղաւ այս...: Ծառ ու շատ շնորհակալութիւններ... 19 Մայիս 2011, U.S.A. Թաներ Աքչամ»:

Եւ մենք Թաներ Աքչամին պատասխանեցինք հետեւեալ շնորհակալագրով.- «Յարգելի Փրոֆ. Թաներ Աքչամ... Քանի մը օր առաջ ստացայ «Holocaust and Genocide Studies» հանդեսի թիւը: Ես եւ ամբողջ Զիլինկիրեան ընտանիքը եւ Ռուբեն Սեւակը գիտցող, հասկցող եւ սիրողները երախտապարտ են ձեզի: Դուք՝ հայ մտաւորականներուն չըրածը, աւելի ճիշդ, չկրցածը իրականագործեցիք: Սրտանց շնորհակալութիւններս եւ շնորհաւորութիւններս կը յայտնեմ: Ամենալաւ մաղթանքներով՝ Յովի. Զիլինկիրեան, 2 Յունիս, 2011 ՆԻՍ»:



ԹԵՇԵՐ ԱՌՉԱՄՎԱԼ ՔԹԻՐՔ Է, ԲԱՅՑ...

Վրեժ Ռուբենեան
(Յովհ. Զիլինկիրեան)

Վերջերս թուրքերը Թաներ Աքչամի ընտանիքի անդամներուն մասին գեկոյց մը իրատարակեցին, պնդելով, որ Թաներ Աքչամ Արդուինցի դաւանափոխ Եղած հայ ընտանիքի մը զաւակն է...

Դայերն ալ, Թաներ Աքչամի մասին թեր ու դեմ կարծիքներ կը յայտնեն:

Կարգ մը հայեր կ'ըսեն, թէ Թաներ Աքչամ Թրքական գաղտնի սպասարկութեան (MIT) գործակալ մըն է....:

Այսմեկը վարկածմընէ: Կրնայ իրականութիւն ըլլալ: Չեսք կրնար գիտնալ:

Բայց, Թաներ Աքչամ Դայկական Եղեռնի պատմութեան ու պահանջատիրութեան համար հայ մտաւորականներուն չըրածը, աւելի ճիշդ, չկրցածը իրականացուց: Եւ՝ ինչ որ գրած է, վաւերական է:

ՅՈՎՀ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

ԲԵՐԵՐ ԱՔՇԱՄՎԱԼ ԹՈՒՐՔ Է, ԲԱՅՑ...

Վրեժ Ռուբենեան
(Յովի. Չիլինկիրեան)

Մեր համեստ այլ հաստատ համոզումով՝
մենք ենք որ պիտի տանք «Հայոց հարց»ին
պատասխանը: «Պատասխա՞նը՝ Տարագիր
Արեւմտահայութեան Համաշխարհային
Թոնկուսն է...»:

Գ. Տ.



ԳԵՂՐԳ ԵՍԻՆ

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԸ

«Զայն բարբառոյ յանապատի՞...»

Ամեն հարց կեանքում
Պատասխան ունի
Բացի... մի՛ հարցից-
Անիծեա՛լ հարցից՝
Միա՛կ, եզակի՛ եւ անզուգական.-

Ո՞վ չգիտէ,
Որ դարերից ի վեր
«Հայոց հարց»ը կա՛յ,
Բայց լսե՞լ եք,
Որ երբեւէ լիներ... «Հայոց պատասխան»

Պատասխան չկա՛յ
Պատասխան չկա՛յ...

Հարցը՝ զոկուա՛ծը
Ազնի՛ւ-արդա՛րն է միայն ունենում.
Չար-անարդարը
Հարցն ինչ է անում.-
Նա լոկ արդարի
Հո՛ղն ու երկի՛րն է
Հարցականի՛ ու հարցի տակ դնո՞ւմ.

Նա հարցեր չունի՛-
Նա ունի միայն
Հարց տուղղների բերանը փակող
Եաթաղաննե՛ր ու զենքե՛ր մարդասպան
-
Իբրեւ արդարի հարցին պատասխան...

... Կա՞յ մեկն աշխարհում,
Որը չիմանայ «Հարցը Հայկական»
Բայց լսե՞լ եք,
Որ երբեւէ լիներ... «Հայոց պատասխան»

Ոչ պարսկական, ոչ թուրքական,-
Հայի հայկականն եմ ուզում,
Ոչ տարագի՛ր, ո՛չ գաղթական,-
Հայ ազգը՝ իր տանն եմ ուզում.
Իմ վաղեմի՛, ազնի՛ւ հարցին
Արդար դատաստան եմ ուզում,
Յոգնե՛լ եմ ես «Հայոց հարցի՛ց»
«Հայոց... պատասխան» եմ ուզում:

Գ. ԵՍԻՆ

ՀԱԶԱՐ ԴԻՄԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱԶԳ ՄԸ՝ ՍԻՌՆԱԿԱՆ ՀՐԵԱՆԵՐԸ

ՅՈՎԱՆՆԵՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ
(ՎՐԵԺ ՌՈՒԲԵՆԵԱՆ)

**Խ.Շ. Սիոնական-հրեաներուն եւ ասոնց հոգեղբայրները եղող Սուլ-
քանական-իրրիհատական-Քեմալական բուրժերուն սերտ ու ոճրամէտ
գործակցութիւնը դարաւոր պատմութիւն ունի: Կը շարունակուի մինչեւ այսօր:**

«Դաշնակից»ներուն էութիւնն ու նկարագիրը կը մնան անփոփոխ: Այդ
մասին կը վկայեն մեր տաղանդաւոր աշխատակից, հրապարակագիր ու
պատմագէտ Յովիաննէս Զիլինկիրեանի «Սուտերու եւ երազներու Զոհ, «Էշ
նահատակ եղած Ազգ Մը՝ Հայերը» մեծարժէք հատորէն վերցուած սա մէջ-
բերումը որ կը հաստատէ, թէ կաթնեղբայրներու վաղեմի դաւակցութիւնը
կը յարատեւէ հիմա, նիւթելով սադրանք դրացի երկիրներու ժողովուրդնե-
րուն դէմ, շանալով ապակայունացնել անոնց ներքին կեանքը, հրահրելով
դաւ ու նենգութիւն: Ուղարկելով մախանենգուած զէնֆ-ռազմանիւր: Պա-
տսպարելով խոռվարար փախստականներ՝ «Մարդասիրական» օգնութիւն
ընծայելու լոգունգի տակ: Երբ իրենք ժառանգորդներն են երէկի ցեղասպա-
ններուն, որոնց զոհն եղաւ ու կը մնայ հայութիւնը: Զոհն են նաև՝ մեր
դրացի մոլորեալ որոշ Արարներ որոնք, քշնամիին խարդաւանքէն տարուե-
լով և օրերս գտնուելով «Երկու կրակի միջեւ, կը յուսան միամտարար, որ
կրնան ապաւէն գտնել իրենց եղերական վիճակին միակ պատճառն եղող
սահմանակիցին մօտ: Թուրքիա Կոկորդիլոսի [կեղծ] արցունք կը քափէ տա-
րագիր մարդոց վրայ որոնց վիճակին բուն մեղաւորներն են իրենք, ունե-
նալով մեղսակից Արեւմտեան ծանօթ տէրութիւնները որոնք, հայասէրի դի-
մակ դրած, հովանաւորեցին հայկական Մեծ Եղեռնը: Յետոյ ալ ափսոսացին
որպէս թէ: Բայց դեռ, մինչեւ հիմա, ինչ-ինչ հնարքներով, կը բողուն անպա-
տիժ Ցեղասպանին: Երեւան երբալով ծաղկեսսակ կը դնեն Միծեռնակարեր-
դի Յուշահամալիրին վրայ: Միծաղելով քրին մեր պետական միամիտ այրե-
րուն որոնք, յուզումէն տամկացող իրենց աշխերով չեն գիտեր ինչպէս շնոր-
հապարտ գըտնուիլ հանդէպ անոնց, որոնց ուրացումն ու մեղսակցութիւնն
է որ ցայժմ անլոյծ կը ճգէ հայկ. Դատը, եղեռնագործին ալ՝ անպատիժ, որ
ան շարունակէ նոր դաւեր նիւթել Երեւանի ու Ստեփանակերտի դէմ:

Հ.- Զեր զրոյցներուն մէջ տուած բացատրութիւններով, մենք ալ համոզուած ենք, որ այսօրուան իսրայէլի Պետութեան նախապատրաստական հիմերը Շետուեցան, հրէածին “İttihad Ve Terakki” Կուսակցութեան հայ ազգը բնաջնջելու որոշումին գործադրութեամբը, որուն հետեւանքով, Անաթոլիայի հայկական և յունական հողերուն վրայ «Հզօր Թուրքիա» մը ստեղծուեցաւ, Մուսթաֆա Քեմալ Աթաթիւրք կոչուած հրէածին զօրավարի մը առաջնորդութեամբ:

Դուք, որ Պոլիս ծնած և մինչեւ վերջին տարիները Պոլիս ապրած էք, ձենք պիտի խնդրէինք, որ Թուրքիոյ մէջ գտնուող հրեաներուն մասին մեզի տեղեկութիւն տայիք, և Թուրքիոյ հրեաներուն մասին ձեր մտածումները, ձեր համոզումները մեզի յայտնէիք:

Յ.Զ. Այս մասին նախ սա կ'ուզեինք ըսել. ինչպէս որ գիտէք՝ հրեաները, աշխարհի ամեն կողմը, ամենէն հեռաւոր անկիւնները տարածուած ազգ մըն են:

ՀԱԶԱՐ ԴԻՄԱԿ ԵՒ ԳՈՅՆ ՓՈԽՈՂ ԱԶԳ ՄԸ...

Եւ հրեաները, իրենց հաստատուած երկիրներուն մէջ, իրենց հրեայ ըլլալը որպէսզի չհասկցուի, ընդհանրապէս իրենց անունը կը փոխեն, և բնիկ ժողովուրդին յատուկ անունները կ'առնեն:

Եւ եթէ, իրենց համար օգտակար, նկատեն, կամ ստիպուած ըլլան, առերես իրենց կրօնն ալ կը փոխեն:

Այս պատճառաւ, հրեան ընդհանրապէս, Ռուսիոյ մէջ ռուսական անուն կը կրէ, Գերմանիոյ մէջ՝ գերմանական, Ֆրանսայի մէջ՝ ֆրանսական, Պարսկաստանի մէջ՝ պարսկական անուն:

Այս տեսակէտով՝ հրեաները, հազար դիմակ ունեցող ազգ մըն են, և քամելիոնի նման գոյն փոխելով իրենց շրջապատին կը յարմարին:

Բայց միշտ և միշտ իրենց հրէական «ինքնութիւնը» կը պահեն, ինչ անուն ալ կրեն և կրօնա-դաւանական ինչ պիտակ ալ ունենան:

Հրեաներուն այս «անուն» փոխելու «ռազմավարութիւնը», իրենց ամէնէն կարեւոր զէնքերէն մէկն է՝ իրենց ապրած երկրին մէջ, տեղւոյն իշխանութիւնը ծեռք անցընելու համար:

Ասոր համար, տեղացի ժողովուրդները չեն անդրադառնար, հրեաներուն ըրած սադայէլական խաղերուն:

Պարագան նոյնն էր, Օսմանեան Կայսրութեան մէջ ապրող հրեաներուն համար:

ՀԱՅԿ. ԵՂԵՇՈՒՏԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ- ԴԱԻԱՆԱՓՈԽ ՀՐԵԱՆԵՐ

1915-ի հայկական ցեղասպանութիւնը գործող հրէածին “Ittihad Ve Terakki” կուսակցութեան առաջնակարգ վարիչներուն մէջ, մեծ թիւով իրենց բուն անունն ու կրօնը փոխած հրեաներ կային, որոնք ինքզինքնին «Թուրք» կը համարէին:

Օսմանեան Կայսրութեան կործանումէն յետոյ, հանրապետական Թուրքիան ստեղծող Մուսթաֆա Չեմալ Աթաթիւրք կոչուած բոնակալը, հակառակ, որ ծագումով խառնածին հրեայ մըն էր, իշխանութիւնը ծեռք անցընելէն ետք, իրեն մրցակից նկատած իթթիհատ Վէ Թերաքքի Կուսակցութեան նախկին վարիչներուն մեծամասնութիւնը, զանազան պատրուակներով, մահուան դատապարտեց, որոնց մէջ դաւանափոխ եղած և թրքացած հրեաներ ալ կային:

Նոյնպէս, Մուսթաֆա Չեմալ Աթաթիւրք, հակառակ, որ ինք բարձրաստիճան ֆարմատն մըն էր, երկրին միակ և միահեծան տէրը ըլլալու համար, «Պետութեան մէջ Պետութիւն եղող» հրեայ ֆարմատնական կազմակերպութեան գործունէութիւնը Թուրքիոյ մէջ, «օրէնք»ով արգիլեց:

Հետեւաբար՝ հանրապետական շրջանի Թուրքիոյ հրեաները, շատ զգոյշ էին, և հակառակ անոր «իրենցմէ» մէկը ըլլալուն՝ վստահութիւն չունեին Մուսթաֆա Չեմալ Աթաթիւրքին, և իրմէ կը վախնային:

Այս պատճառով՝ Անաթոլիայի և Թրակիոյ հրեաներուն մեծ մասը, հանրապետութեան շրջանին, Պոլիս եկան ու հոն հաստատուեցան:

ՅՈՒԴԵԱՏԱՏԻԴ ՄԱՏՆՈՒԹԻՒՆ ՄԸ... ՀԱՅ Է, ԼԱԻ ՄԱՐԴ Է...

Պոլսոյ հրեայ համայնքը, Լոզանի դաշնագրով, յոյներուն և հայերուն նման, փոքրամասնութեան մաս կազմող ճանչցուած համայնք ընդունուած էին, և իրենց սինակոկներուն մէջ, հրէական կրօնական

աւանդութիւններն ու ծէսերը կիրարկելու իրաւունք ունեին:

Հրեաները, շատ հիօն ի վեր, Պոլսոյ արուարձաններէն՝ “Balat”ի “Hasköy”ի և “Kuzguncuk”ի մէջ հաստատուած էին:

Պոլսոյ մէջ, հրեաներուն միջակ դասակարգը, “Kuledibi”ի շրջակայքը համախմբուած էին, իսկ աւելի հարուստ հրեայ ընտանիքներն ալ՝ Պոլսոյ նոր թաղամասերէն “Sisli” և շրջակայքը:

Հրեաները, Պոլսոյ մէջ, յոյներուն և հայերուն հետ բաղդատած, թիւով շատ աւելի նուազ էին:

Մենք, հրեաներուն համայնքային կեանքին մասին, ոչինչ գիտէինք:

Հրեաները գոց “Clan” մըն էին կարծես:

Մինչդեռ, Պոլսոյ յոյներուն և հայերուն համայնքային գործունեութիւնը, ամենուն ծանօթ էր:

Գալով հայոց և հրեաներուն միջեւ եղած յարաբերութիւններուն՝ սա ըսենք, որ Պոլսոյ մէջ մենք, յոյներուն հետ աւելի «շաղուած» էինք քան հրեաներուն:

Հրեաներուն հետ շատ շփում չունեինք:

Աւելի ճիշդն ըսելու համար՝ «հրեաները շատ չենք սիրեր». բնական է՝ բացառութիւններ միշտ կային:

Հրեաներուն մասին, Պոլսոյ հայկական շրջանակներուն մէջ, շատ մը ցաւալի «ամբաստանութիւններ», մանրապատումի ծեւի տակ, բերներան կը շրջէին:

Պատմուածներուն համաձայն՝ «Համիտեան» ջարդերու օրերուն, Պոլսոյ արուարձաններէն “Hasköy”ի մէջ, հրեաները՝ թուրքերուն կը ցուցնեն եղեր հայերուն տունները և «Յուղայական» վարքագիծով թուրքերուն կ'ըսեն.

“Ermenidir, Çok İyi Adamdır”.

«Հայ է, շատ լաւ մարդ է...»:

Եւ այս մատնութիւններուն հետեւանքով, հարիւրներով անմեղ հայեր, վայրագ թուրքերուն կողմէ կը սպաննուին:

ԵՂԵՇԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ ՎԵՐՋԻՆ ՎԿԱՆԵՐԵՆ ՄԷԿԸ ԿԸ ՊԱՏՄԸ

Այս մատնութիւններուն տեսակէն հրեաներուն կողմէ հայոց դէմ կատարուած ուրիշ «սխրագործութիւններուն» մասին, տեղեակ եղանք վերջերս Նիսի մէջ, Իզմիր ծնած և ութսունը անց ֆրանսաբնակ հայէ մը, որուն կեանքին տիսուր պատմութեան ուրուագիծը տալու ջանանք։ Ըստ այս վկայութեան՝

1922-ին, Անգլիացիներուն նենգ քաղաքականութեան պատճառաւ Թուրքերը, արեւմտեան Անաթոլիայի մէջ, պարտութեան կը մատնեն յունական բանակները և կը յառաջանան դէպի Իզմիրի ծովեզերքը։

Թուրքերուն յաղթանակին լուրերը առնող Իզմիրի բնիկ թուրքերը, կը խուժեն Իզմիրի քրիստոնեաններուն թաղամասերը։ Հոն գտնուող հրեաները կը գործակցին թուրքերուն հետ, և Թուրք խուժանին մատնացոյց կ'ընեն հայերուն պատկանող տունները։

Եւ թուրքերը կը թալանեն հայերուն տունները։ Կը սպաննեն իրենց ձեռքը անցած հայերը։

Այս զարհուրելի ողբերգութիւնը, մանուկ հասակին մէջ իր աչքերովը տեսած հայը, կը կորսնցնէ իր հայրը, իր երեք եղբայրները և երկու հօրեղբայրները։

Իսկ մայրը, իր վերջին մանուկ զաւակը գիրկն առած, օգտուելով մութէն, կը յաջողի խուժանին ձեռքէն ազատիլ և ինքզինք նետել ծովափ։

Այստեղ ինք և երեխան կը փրկուին, շնորհիւ յոյն նաւաստիններուն, որոնք յոյն ժողովուրդին հետ, կ'ազատեն նաև հազարաւոր հայեր և զանոնք կը փոխադրեն Յունաստանի ապահով ափերը։

ԹՈՒՐՔ ԳՐՈՂՆ ԱՆԳԱՄ ԿԸ ՎԿԱՅԵ ՀՐԵԱՅԻՆ ՆԵՆԳՈՒԹԻՒՆԸ

Այստեղ կ'ուզենք նշել, այս անգամ՝ թրքական վկայութիւն մը, որ կ'ապացուցանէ հրեաներուն հայոց դէմ ունեցած թշնամական կեցուածքն և մտայնութիւնը։

“Ahmed Refik” անունով թուրք գրողի մը [որ Իթթիհատականներուն թշնամի թագաւորական մը եղած է] 1918-Էն յետոյ՝ զինադադարի տարիներուն Պոլսոյ մէջ հրատարակած մէկ գիրքը, թուրքի մը կողմէ գրուած հայկական Եղեռնին վաւերական պատմութիւնն է։

ԺԱՄԱՆԱԿԸ ԵՒ ՄԱՐԴԻԿ

ՄԱՍՈՒԼԻՆ ԱՌԱՋԵԼՈՒԹԻՒՆԸ

ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՀՆՅ. ՏԻՒԿԵՐԵԱՆ

Ներկայ ուղմաշունչ օրերուն, մեր միտքը բնականորէն կը զբաղեցնեն միշագգային քաղաքական իրադարձութիւնները, հասարակական հանգուցային հարցերը, ամենօրեայ ոճրագործութիւնները, և, ասոնցմէ առաջ՝ մեր ընտանեկան անձկալի հոգերը: Այս բոլորն ալ, բարդացած հարցեր են, և սովորաբար, ատոնց լուծումը և լուսաբանութիւնը կը փնտոնենք մամուլի էջերուն, ձայնափիտի ու հեռուստատեսիլի հաղորդումներուն մէջ, որոնք, շատ անգամ, դրական պատասխան մը չեն տար, մեր շահագրգոռութիւնները գոհացնող, այլ իրողութիւններու խեղաթիւրումով և հերքումով, առանձ հիասթափութիւն և յուսալքում կը պատճառեն մեզի:

Չարագործութիւնները, ամէն օր, հեղեղային հոսանքով կը գրոհեն ու իրենց ետեւէն կը քաշեն մատաղատի սերունդը, որուն գերզգայուն զգայարանքները շատ դիւրաւ կը հրապուրուին փորձութիւններու համեղանաշակ խայծերէն:

Մարդկային ո՞ր օրէնքը, ո՞ր հզօրագոյն ուժը կարող է կասեցնել յայրատ կիրքերով բռնկած պատանութիւնը և երիտասարդութիւնը բազում սայթաքումներէ, ըմբռստութիւններէ, մոլեուանդ գաղափարախօսութիւններէ ու եսական համոզումներէ:

Այս հարցումները, և ուրիշ բազում հարցումներ, մէկը միւսէն հրատապ՝ կը լսուին հեղինակութիւններու կրակու ճառախօսութիւններէն, հոգեւորականներէ, դաստիարակներէ, բարոյագէտներէ ու ծնողներէ: Եւ առանց մէկ տարախութեան, բոլորն ալ, կը յանգին սա եզրակացութեան, թէ չարիքը հասած է այնպիսի հանգրուանի մը, ուր՝ այլեւս արտօնելի չէ, որ հանրավնաս գայթակղութիւնները դիտուին սառուցիկ անհոգութեամբ և պարկեցտ մարդիկ բեւուային հեռաւորութեանէ հետեւին ամէնօրեայ սահմոկեցուցիչ դէպքերուն:

Ոճիրը, իր յոռեկոյն տեսակներով՝ կ'արշաւէ ամէն ուղղութեամբ ու կը խլէ թիւրաւոր երախաններ, մանուկներ ու պատանիներ իրենց ընտանեկան յարկէն:

Մամուլը, օրաթերթ ու պարբերական, որ բոլոր քաղաքական կազմակերպութիւններէն բազմապատիկ աւելի լայնածաւալ հասարակութիւն ունի, ոչ միայն լսելի չի դարձներ իր ձայնը, որ գայթակղութիւնները կանխուին ու շիշին, այլ՝ առանձ բոցավառում կու տայ ատոնց, իր ընթերցողներու շահագրգոռութիւնը մշտավառ պահելու...

Այսօր. ամենէն հասարակ միտքն ալ՝ լաւ կը հասկնայ, թէ օրաթերթը, շարժանկարը և հեռուստատեսիլը սատանային ներշնչումով կը գործեն և երեքն ալ՝ հաւասարապէս կը նկատուին քաղաքակրթութեան թշնամիները:

Ներկայիս, եթէ աշխարհը քառսային դրութեան մէջ կը տառապի, գլխաւոր պատասխանատունները մամուլին լկտի հրատարակութիւններն են և շարժանկարի ամօթալի ցուցադրութիւնները: Ուր՝ ընթերցողը կը գտնէ իր հեշտագրգիռ զգայարանքները բոցավառող խտղտանքը:

Երկար դարաշրջաններ, բարոյաշունչ մամուլը, յատկապէս քաղաքակիրք երկիրներու մէջ, ժողովուրդին բարքերը բարելաւող շահակիրը եղած է ու մեծապէս սատարած՝ մարդոց և մարդկութեան բարոյական ազնուացման:

Բայց ներկայիս, իր առաքելութիւնը շիտակ մեկնակէտներէ շեղած, ճշմարտութեան դէմ իր խեղաթիրումներով, դարձած է կարծրօրէն նիւթապաշտ:

Անպարկեշտ թերթն ու պարբերականը կրնաս տեսնել պատանիներու ձեռքը, ճաշարաններու, սրճարաններու, վաճառատուններու, գրասենեակներու և հրապարակներու վրայ՝ ամէն խանութի մէջ:

Հաւատքի և բարոյականի նախանձախնդիր քարոզիչները, որքան ալ եկեղեցւոյ և հանրային ամպիոններէն ահազանգեն հոգիներու փլուզումը, սուտն և անպարկեշտութիւնը անխոչընդու պիտի շարունակեն իրենց խելացնոր վազը, որովհետեւ, անհատական շահերը անլսելի պիտի դարձնեն անոնց բոլոր ազդարութիւնները:

Մամուլը՝ քաղաքակիրք նկատուած երկիրներու մէջ, այնպիսի ազատութիւն մը կը վայելէ, որ իր գործունեութեան առջեւ, ամէն ճանապարհ ազատ կը գտնէ սանձարձակութեան սահմաններէն անդին անցնելու, շատ աւելի անդին, եթէ ուզէ:

Հայրենի թերթերն ալ՝ սուտի և զրպարտութեան մրցակցութեան մէջ, առաջնակարգ դիրքերու վրայ կը գտնուին և զիրար զգետնելու համար հայրայնը, անարգանքը և զրպարտութիւնը ընտրած են գաղափարի ընդդիմախոսները լուցնելու և արժանապատութիւնները ցեխացուրերու մէջ սուզելու միջոց:

Դեղին մամուլը՝ յաջողապէս կը գերիշխէ հանրային կարծիքին վրայ ու կը պարտադրէ իր գաղափարախոսութիւնը, իր համոզումները, իր նիւթապաշտ իտէալները, փոյթ չըներ, թէ, որքան կը խեղաթիրէ իրողութիւնները և որքան կը դաւաճանէ ճշմարտութեան դէմ:

Իրաւամբ ըստուած է, թէ մամուլը երրորդ մեծ ուժն է իշխանութեան մէջ, այնքան ուժեղ ու անպարտելի, որքան պետական օրէնքները:

★

★ ★

Տեղական շաբաթաթերթի մը յաջորդական երկու թիւերուն մէջ կարդացի այլախորհ բանաստեղծուինիի մը քերթողագրքին մասին գրախոսական մը, ստորագրուած անաստուած մտաւրականի մը կողմէ, որ անպատկառօրէն կը ժխտէր Աստուծոյ գոյութիւնը, երկրի ու երկինքի ԱՐԱՐԻՉԸ, տիեզերքի անպարագրելի ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ և ՀՈԳԻՆ:

Կը թուի, թէ անաստուածութեան սկզբունքներով սնած այս գրողը՝ հպարտութիւն կը զգայ, որ կրցեր էր իր սրտին մէջ գահընկեց ընել զԱստուած և իր ներքին տկար ու մեղաւոր մարդը Աստուած հոչակել:

Ցայտնապէս, ուղեղային խանգարում ունեցող սովիետներն են, որ սնափառութեան կատարներուն վրայ ճառագայթում կու տան իրենց անաստուածութեան:

Բայց՝ ինք սովիստ մը չէ, մշակուած իմացականութիւն մըն է, ի՞նչ շահ կը տեսնէ իր անաստուածութիւնը հրապարակելով, ո՞ր յիմարը պատուանշան պիտի գնաւեղէ իր կուրծքին վրայ՝ այդ եսական կոչումին համար:

Հոս է, որ մտաւրականը կը ստուերազերծ իր բարոյականը, իր գրագէտի

արժանիքը, իր մարդկային յատկանիշները ու կ'իջնէ երկրէն ալ ցած տեղ մը:

Աշխարհի բոլոր հոչակաւոր անաստուածները, որոնց լաւ կը ճանչնայ տուեալ թերթի յօդուածագիրը, մահուան անկողնի մէջ, հոգեվարքի բոպէներուն, ունեցած են զղումի հառաչանքներ:

— Սիրելիս, դուն կրնաս մինչեւ վախճանիդ վերջաւորութիւնը ապրիլ, առանց Աստուծոյ ու առանց Քրիստոսի, Բայց չես կրնար մեռնիլ, առանց Աստուծոյ և առանց Քրիստոսի:

Ֆրեզնոյի մէջ, այդ թերթի ընթերցողները, եղեր են կուսակցական ու համակիր, կարդալով հակակրօնական այդ գրախօսականը, անտեղի ու աններելի գտան հրատարակութիւնը ծանօթ կուսակցութեան մամուլին մէջ, որուն հին և նոր խմբագիրները եղած են Ս. Էջմիածնի հաւատարիմ և հայ Ուղղափառ Հաւատքին ջերմեռանդ հաւատացողները:

Օր մը, երեւելի գիտուն մը, խոշոր ու գեղեցիկ աշխարհագունու մը կը գետեղէ աշխատանոցին կեղրոնը ու կը հրաիրէ իր անհաւատ բարեկամը միջօրէի ճաշի:

Ծիշդ ժամանակին՝ անհաւատը սրահէն ներս մտնելով, հազիւ կը նկատէ հսկայ աշխարհագունու և հիասքանչ կը բացականչէ:

— Ի՞նչ գեղեցիկ աշխարհագունու մըն է, ո՞վ շինեց այս հրաշակերտը:

Բարեպաշտ գիտունը, պաղարիւն անտարբերութեամբ կը պատասխանէ:

— Ո՛չ մէկը:

— Ի՞նչ ըսել է, ոչ մէկը: Կ'ուզեմ հիմա ըսես ինձի արուեստագէտին անունը:

— Հաւատա՛ սիրելիս, մարդ չշինեց, մինակը եղաւ:

— Մի՛ կատակեր, տուր ինձի հեղինակին անունը:

— Կը զարմանամ ու կը ցաւիմ վրադ, որ այս անշունչ և անհոգի աշխարհագունու հեղինակը կը փնտուս և այս շնչաւոր տիեզերքին հեղինակը կ'անգիտանաս:

Մարդկային եսուոյց սնափառութեամբ, ո՛չ մտագարը կ'աստուածանայ, ո՛չ Աստուած կը մեռնի, ո՛չ եկեղեցին կը կործանի և ո՛չ ալ բարենոգի ու բարեպաշտ մարդուն հաւատքը կը տժգունի:

Պիտի ուզէի, որ այս զգաստացուցիչ ու դաստիարակիչ մանրավէալը չվրիակը այլախոր բանաստեղծուինիին և իր քերթողագիրքը գրախօսողին ուշադրութենէն, որովհետեւ, կը հաւատամ, որ երկուքն ալ, դեռ կը պահեն իրենց հոգիին պայծառատեսութիւնը, անհաւատութեան պրիսմակէն նկատելու Տիեզերքի իմաստութիւնը, իր անեղանելի եռթեամբ և յախտեաններու ճառագայթող փառքին մէջ:

ՍՈՒՏԵՐՈՒ, ԵՐԱԶՆԵՐՈՒ ԵԻ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ... (Ծար. էջ 2-ԷԱ)

ապաստանեալներու կազմակերպութիւնները, Եւրոպական բոլոր երկիրներուն ստիպեցին, որ մեծ թիւով սեւամորթներ իբր քաղաքական տարագիր ընդունին:

Սեւամորթ ապաստանեալ ընդունիլը մերժող պետութիւնները, այս միջազգային կազմակերպութեան կողմէ, «RACISME» ցուցաբերելու յանցանքով ամբաստանուեցան:

Այս պատճառաւ, շատ մը Եւրոպական երկիրներ, մեծ թիւով սեւամորթներ, քաղաքական ապաստանեալ որպէս հարկադրուեցան ընդունիլ:

Ցաւելուած՝ սիոնիստները, իրենց ձեռքը եղող ծանուցումի և լրատութեան բոլոր միջոցներու գործածութեամբ, սեւամորթներուն և ճերմակներուն միջև խառն ամուսնութիւնները, վերջին տարիներուն, մեծ համեմատութեամբ քաջալերել սկսան:

Այստեղ կը հրատարակենք երկու նկարներ՝ որոնք, այս գարշելի «PROPAGANDE»ին, խառնածին ցեղ մը մէջտեղ բերելու նպատակի մը գոյութեան անհերքելի և ցայտուն ապացոյցներն են:

Գիտէ՞ք, թէ շատ մը կենդանիներու պաշտպան կազմակերպութիւններ գոյութիւն ունին:

Այս կազմակերպութիւնները կ'աշխատին նաև, որ անհետանալու վտանգին ենթակայ կենդանիներու տեսակներուն գոյութիւնը փրկեն: Եւ այս նպատակին համար վիթխարի գումարներ կը ծախսեն:

Բայց, ո՞վ պիտի պաշտպանէ բնաջնջումի վտանգին ենթարկուած «ճերմակ ցեղը»:

Ո՞վ արգելք պիտի ըլլայ սիոնիստներուն որ, մղուած ճերմակ ցեղին հանդէա իրենց սնուցած ատելութեալէն ու ոխէն, սադայէլական միջոցներով ու բացէն աշխատանքներ չտանին, զայն երկրի երեսէն անհետացնելու համար:

Երեք հազար տարուան յունական քաղաքակրթութեան շարունակութիւնը եղող այս օրուան Եւրոպական քաղաքակրթութիւնը, բոլորովին ճերմակ ցեղին ստեղծագործութիւնն է:

Եւ ո՞վ արգելք պիտի ըլլայ սիոնիստներուն, որ ճերմակ ցեղին դէմ «ցեղասպանութիւն» չգործեն:

Ո՞չ մէկը:

Ո՞վ արգելք եղաւ 1915-ին Սիոնիստներուն՝ Հայ Ազգին դէմ ասոնց և իրենց կաթնեղբայր թուրքին կատարած ցեղասպանութեան:

ԵՐԱԶՆԵՐԸ ԶՈՒՆԵՆ ԿՇԻՌ

Գ. ԽԱՆԵՆՑ

Ես այս գիշեր ի՞նչ երազներ
Պիտի տեսնեմ,
Երբ աշխարհի ծիածանուած
Երազներն են տժգունել.
Չունեն հմայք, զօրութիւն:

Իմ փայփայած
Երազները ցնդեցին,
Երբ հիւսիսի աստղը շիշեց,

Ու փուլ եկաւ
Առաստաղը հաւատքի:

Ես այս գիշեր չեմ քնում
Այլեւս չունեմ նպատակ,
Երազներս չունեն գոյն,
Չունեն կշիռ,
Ոչ էլ նախկին սիրոյ հմայք:

ԹԵՇՐԱՆ

ԶՐՈՅՑ «ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ» ՀԵՏ

Է. ՄԱՍ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԽԱՂԱՇՈՒԹԻՒՆ

=

ՍԻՌՆԻՍ ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆ

ՅՈՎԱՆՆԵՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
(ՎՐԵԺ ՌՈՒԲԵՆԵԱՆ)

Ծ.Խ. «Նայիրի»ի հրատարակութեան մեկնարկի Ա. թիւէն իսկ, Յովհաննէս Չիլինկիրեան մնայուն ներկայութիւն եղած է թերթիս մէջ:

Ծանօթ ու տաղանդաւոր հրապարակագրին գրութիւնները մեծ հետաքրքրութեամբ ընթերցուած են ու դեռ, մինչեւ այսօր, կ'ընկալուին մեր շատ ընթերցողներուն կողմէ որոնք, չեն վարանիր իրենց անկեղծ գնահատութիւնն ու հիացումը յայտնելու խմբագրութեանս խնդրելով, որ իրենց գոհունակութիւնն եւ զգացած յարգանքը փոխանցենք հեղինակին: Անոնց կցելով ջերմագին ու անկեղծ բարեմաղթանք:

Մեր կորովի եւ յանձնառու բարեկամը օրերս դժբախտութիւնը ունեցաւ կորսնցնելու իր տիպար կողակիցը, հայ կնոջ բնորոշը եղող շատ բարեմասնութիւններով օժտուած Տիկ. Իրմա Չիլինկիրեանը, խոր ու անսփոփ վիշտ պատճառելով իր ամուսնին եւ հարազատներուն, Ազնուական Տիկինը մօտէն ճանչցողներուն եւս:

Այս անդարմանելի կորուստը բնականաբար ու միջոցի մը համար ընդհատել տուաւ աշխատակցութիւնը մեր հոգեղբօր որ ստէպ կը կրկնէր, ի տես զինք պատուհասած դժբախտութեան, որ... մեկնումի ... նախապատութիւնը իրեն կը պատկանէր. եւ սակայն...

Վշտաբեկ մեր գրչեղբօրմէն չէինք կրնար սպասել, որ իր եւ հարազատները յանկարծապէս հարուածած եւ ընկնած սուգի սա օրերուն, շարունակէր ըլլալ հետեւողական իր հիացում պատճառող աշխատակցութեան մէջ: Եւ սակայն, «Վրէպ» մը թոյլատրած չըլլալու եւ «Նայիրի»ի էջերուն իր «Ներկայութիւնը» յարատեւ պահելու դիտաւորութեամբ, ուզեցինք իր «Սուտերու եւ երազներու Զոհ, Էշ Նահատակ» եղած Ազգ մը՝ «Հայերը» խորիմաստ անուանումով մեծոյի հատորէն արտատպել ներկայ յօդուածը, որ խիստ շահեկան է ու թելադրիչ, միջազգային ներկայ իրադրութեան վրայ լոյս սփոռող իր պարզաբանումներով:

Մեր վաստակաշատ մարտընկերոց՝ նահատակ Ռուբէն Սեւակի եղբօրորդիին կը ցանկանք, մէկ անգամ եւս, ինքնասփոփանք, կորով ու կամք, որ մնայ սէգ, տոկուն ու խրոխտ՝ ինչպէս եղած է ցարդ, ու միշտ, յանձնառու եւ ուղեցոյց մտաւորականի իր պատուանդանին վրայ, եւ շարունակէ իր ազգանուէր առաքելութիւնը:

ՀԱՐՑՈՒՄ.— Երկու տարիէ ի վեր, ճեզի հետ կատարուած զրոյցներուն ընթացին, մեր բոլորին առջեւ նոր աշխարհահայեցի մը լուսաւոր նամրան բացիք:

Այսօր, մենք շատ լաւ կը հասկնանք, թէ ի՞նչ հասկցնել կ'ուզէք, երբ կ'ըսէք՝ «Սուտերու վրայ հիմնուած այս նոր Աշխարհին մէջ, “Robot =Կենդանի» մը ըլլալով ապրելու ցաւը ունինք:»

Այսօր, մենք շատ լաւ գիտենք, թէ «Երբ Սիոնիստներու տիեզերական լրատուրքեան ցանցերը, մարդկային իրաւունքները պաշտպանելու մասին կը խօսին՝ անոնց բուն նպատակը՝ մարդկային իրաւունքները քանդել է»:

Այսօր, մենք շատ լաւ գիտենք, թէ «Երբ Սիոնիստները, ժողովուրդներու ազատուրիւնը պաշտպանելու մասին կը խօսին՝ անոնց բուն նպատակը ժողովուրդներու ազատուրիւնը մէջտեղէն վերցնել է»:

1789-ր.ի ֆրանսական յեղափոխուրքենէն սկսեալ, երկու հարիւր տարիներէ ի վեր շարունակուող այս սուտերը ժխտող ամէնէն զգայացունց վկայուրիւններէն մէկը, հրէածին Ֆարմասոններուն ստեղծած 1789-ր.ի Ֆրանսական Յեղափոխուրքեան “Terreur”ին զոհը եղող Ֆրանսացի գրագիտուիհի Madame Roland-ին մահուան նամրուն վրայ ըսածներն են:

8-11-1793-ր.ին դահինները՝ դէպի կառափնատ տանող նամրուն վրայ, Տիկ. Ռոլանտը Փարիզի «Ազատուրքեան Յուշարձան»ին առջեւէն կ'անցընեն:

Եւ Տիկ. Ռոլանտ, այդ միջոցին, դէպի «Ազատուրքեան Յուշարձան»ին դառնալով, իր ճայնին ամրող ուժովը կ գոռայ՝ «Ո՛վ Ազատուրիւն, քու անունովդ ի՞նչ ոնիրներ կը գործուին»:

“O Liberté, que de crimes on commet en ton nom.”

«Ազատուրիւն», «Հաւասարուրիւն», «Եղբայրուրիւն»

Այս երեք սուտ լոգունգներուն վրայ հիմնուած 1789-ր.ի ֆրանսական յեղափոխուրքեան երկիարիւրամեակը՝ քանի մը տարի առաջ, հրեաներուն

խամաճիկը եղող ֆրանսայի հանրապետութեան նախագահ՝ Ֆրանսուա Միքելը կարգադրութեամբ, Փարիզի մէջ, աննախընթաց ցոյցերով և համաշխարհային տարողութեամբ յիշտակուեցաւ:

Ժողովուրդը, իր մեծամասնութեամբ անգիտակից եղածին, ցնծութեամբ հետեւեցաւ այս հանդիսութիւններուն:

Միայն, շատ փոքր, գիտակից դասակարգ մը, սուզի օր հոչակած էր, այս «Սուտ Ազատութեան տարեդարձը»:

Իր եզրակացութիւն, սա պիտի ուզեկինք ըսել՝ այսօր ֆրանսական Յեղափոխութենէն երկու հարիւր տարի յետոյ, հակառակ Գիտութեան մեծ յառաջդիմութեան, մարդկութիւնը, հոգեպէս յառաջդիմելու տեղ, բարոյական տեսակէտով, խաւար աշխարհի մը մէջ միշրճուած է:

Դուք, ինչպէս կը բացատրէք, այս անհաւատալի երեւոյթը:

ՊԱՏԱՍԽԱՆ. — Զեր այս հարցումին պիտի ջանանք պատասխանել, Ռուբէն Սեւակին «Թրուպատուրները» բանաստեղծութենէն առնուած հետեւեալ տողերով. —

«Մեքենայութեան այս դարը երկար»

«Վա՛խ, արծարն «հոգին» հանեց կախաղան»

«Այս ինչ դարերու հասեր ենք, Աստուած»

«Փշրեցին ինչ որ կար վսեմ կերտուած»

«Թէ դեռ սիրտ ունիք՝ բաղելու տարէք»

«Ոսկիին նենգ ձայնն է ամենուրեք»:

Ռուբէն Սեւակ շատ լաւ հասկցած էր «Դրամ»ին քանդիչ ուժը և մարդկութեան հոգեկան արժեքներուն համար անոր ներկայացուցած վտանգը:

Նայեցէք՝ Ռուբէն Սեւակ ինչպէս կ'արտայայտուի այս մասին, իր «Դրամին Աղօրքը» բանաստեղծութեան մէջ՝

«Դրա՞մ, որուն լուռ ցոլքին մէջ կ'արծարծի»

«Ճակատագիրը տառապող մարդկութեան»

«Ըսէ՛, քու կամքդ, պիտի իշխէ՛ յաւիտեան»:

Ռուբէն Սեւակի ըսածին պէս՝ Դրամն է, որ կ'իշխէ մարդկութեան նակատագրին վրայ, և թերեւս ալ պիտի իշխէ յաւիտեան:

Ասկէ առաջուան մեր զրոյցներուն ընթացքին, ջանացեր էինք բացատրել, թէ ինչպէս հրեաները, երկու հազար տարիէ ի վեր, դրամին «աստուածային» ուժին վրայ յենելով, իրենց Աշխարհակալ կայսրութիւնը հիմնած էին:

Անգլիացի աշխարհահոչակ բատերագիր Shakespeare-ին երկնած «Վենետիկեան Վաճառականը» բատերգութեան նիւթը՝ հրեայ վաշխառու վաճառական Shylock-ին իրեն դրամական պարտք ունեցողին հանդէպ ցուցաբերած սատանայական կեցուածքն է:

Վաշխառու Shylock, դրամ վերադանելու կարողութիւն չունեցող

պարտապանին, իր պարտը իր մարմնին միտովը վճարել կ'ուզէր տալ։ Չեմ գիտեր. դուք Shakespeare-ին այս հոչակաւոր բատերգութիւնը դիտելու առիրը ունեցած էք։

Անկարելի է, որ տեսած ըլլաք։ Հրեաները, աշխարհի բոլոր բատերեմերու վրայ, իրենց ունեցած հակաշոնին ուժովը, խաղացանկերէն Լենետիկի Վաճառականը» բատերգութիւնը վերցնել տուած էին, շատ տարիներէ ի վեր։

...Հետեւեալ դէպքը՝ աշխարհի ղեկը ձեռք անցընող հրեաներուն «աստուածային դրամական ուժը», շատ լաւ կը ցոլացնէ։

Վերջերս, Եւրոպական միուրեան նորերս ստեղծած Euro-դրամին վերաբերեալ հրատարակութիւններուն մէջ, Անգլիացիները կ'առաջարկեն, որ “Shakespeare”ին նկարն ալ դրուի։

Հրեաները, արգելք կ'ըլլան, անոր նկարի դրուելուն։

Զէ՞ որ Shakespeare-ն էր, «Վենետիկի Վաճառականը» բատերախաղին մէջ, հրեաներուն սատանայական իսկական «Ոգին» մարմնացնողը, իր մէկ տիպարով։

Նմանապէս շատ մեծ, բայց աննկատ ձգուած գայթակղութիւն մըն էր, Ֆրանսայի մէջ պատահած հետեւեալ դէպքը, որ կ'ապացուցանէր, թէ մերօրեայ Ֆրանսան հակաշոնողը հրեաներն են։

Քանի մը ամիսներ առաջ, ֆրանսական կեդրոնական դրամատունը, կ'որոշէ նոր «Երկու Հարիւր» ֆրանքնոց թղթադրամներ հրապարակ հանել։

Ֆրանսայի մէջ [շատ մը երկիրներու առանձ] սովորութիւն եղած է՝ թղթադրամ-

ներուն վրայ ֆրանսացի հոչակաւոր ու պատմական անձնաւորութիւններուն նկարները դնել։

Եւ ֆրանսական կեդրոնական դրամատունը, այս նոր երկու հարիւրնոց թղթադրամներուն վրայ տեղ գրաւելիք նկարին համար, շատ մը անձնաւորութիւններու միջեւ ընտրութիւն մը կատարելու աշխատանքին կը լծուի։

Նախընտրութիւնը կը կեդրոնանայ 19-րդ դարու վերջերու մեծագոյն գրւտարարներէն և աշխարհի մեջ մեծ յեղաշրջում ստեղծած շարժանկարի հնարիչին՝ ֆրանսացի LOUIS ET AUGUSTE LUMIERE եղբայրներուն վրայ:

Ամէն բան կը պատրաստուի, և դրամները շուտով կը տպագրուին “LUMIERE” եղբայրներուն նկարներով:

Եւ ճիշդ՝ այս դրամներուն իրապարակ հանուելու օրը, իրեաները արգելվ կ'ըլլան, սա պատճառարանութեամբ՝ “LUMIERE” եղբայրները, Երկրորդ Աշխարհամարտին, ֆրանսական Vichy-ի կառավարութեան համակիր եղած են»:

...Հրեայ ծանօթ դրամատէր “Rothschild” իրաւունք ունէր, երբ կ'ըսէր՝ «Ֆրանսային միայն դրօշակը ֆրանսական է, երկիրը՝ մերն է»:

Ֆրանսան, Հրեական Աշխարհակալ Կայսրութեան մէջ, պատիկ «Արքանեակ» մըն է միայն:

★ ★ *

Ինչպէս որ, ասկէ առաջուան մեր զրոյցներուն մէջ, շանացեր էինք բացատրել՝ բո՛ւն Մեծն Խորայէլը՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգներ»ն են:

Ամերիկան՝ իր առանձնաշնորհեալ աշխարհագրական դիրքով, անհուն հարստութիւններով և ունեցած վիրխարի տարածութիւններով, Խաղաղական և Ատլանտեան ովկիանոսներով քնականօրէն պաշտպանուած, իսկական «Ամրոց» մըն է, հեռու բոլոր վտանգներէն:

Եւ մանաւանդ, ազգութիւն և պատմութիւն չունեցող իր ընկերային կառոյցով, իրեաներուն նպատակներուն շատ յարմարող «Դրախտ» մըն է:

Զմոռնանք, որ Ա.Մ.Ն.ի մայր հողամասին վրայ, 150 տարիներէ ի վեր, օտար ոռւմբ չէ ինկած, պատերազմ չէ եղած [1861-ք.ին չորս տարուան մասնակի, ներքին պատերազմէն զատ]:

Ա.Մ.Ն.ի ունեցած քաղաքական և ընկերային այս կայունութեան պատճառաւ իրեաները, իրենց ծրագիրներուն իրագործման համար, այս երկիրը իրենց գործունէութեան կեդրոն ընտրեցին, և իրենց դրամական ուժը մէկտեղեցին ամէն տեսակի վտանգներէ հեռու՝ Ամերիկայի մէջ...

Եւ ժամանակի ընթացքին, Ամերիկան վերածուեցաւ՝ Սիոնիստ Աշխարհակալ Կայսրութեան կեդրոնի:

Եւ Սիոնիստներուն ծրագիրներուն հետեւանքով, Սովետական Միութեան խորտակումէն յետոյ, Մ.Նահանգներն այսօր, աշխարհի միակ և միահեծան «Տէր»ը դարձած է:

Կ'իշխէ ամբողջ Աշխարհին և անոր կը պարտադրէ իր կամքը՝

(→ 5)

→) “Iki Komite, Iki Kital”

«Երկու Կոմիտէ, Երկու Սպանդ» անունը կրող և թրքերէն լեզուով գրուած այս գիրքին մէջ, Կոմիտէներէն մէկը “Ittihad Ve Terakki”ն է: Կոմիտէներէն միւսը՝ «Դաշնակցութիւն»ն է: Սպանդներէն մէկը՝ Իթթիհատականներուն հայոց դէմ կատարած «սպանդ»ն է: Սպանդներէն միւսը՝ իբր թէ Դաշնակցականներուն կողմէ թուրքերուն դէմ կատարուած «սպանդ»ն է:

Գիրքին առաջին մասը, հայկական Եղեռնին իրապաշտ պատմութիւնն է, «մարդասիրական զգացումներ» ունեցող թուրքի մը կողմէ գրուած:

Գիրքին երկրորդ մասը, ասոր բոլորովին հակառակն է:

Կարծէք թէ գրողը միեւնոյն անձը չէ, այն աստիճան արտառոց՝ որ հայատեաց և սուստերու վրայ կերտուած «թրքական մասալ» մը ըլլալու տպաւրութիւն կը թողու:

Կը կարծենք, որ գիրքին առաջին մասը, 1918-ի թրքական պարտութենէն յետոյ, զինադադարի տարիներուն գրուած է, ընկնուած թուրքի մը մէջ արթնցող խղճի խայթի հոգեբանութեամբ:

Մինչդեռ, երկրորդ մասի ընթերցումով այն համոզումը կը գոյացնես, որ զինադադարէն կարճ միջոց մը վերջ՝ 1919-էն սկսեալ, Անաթոլիայի մէջ Մուսթաֆա Չեմալի թրքական բանակներուն տարած յաղթանակը հայոց դէմ, թուրք գրողին կարծեցեալ մարդասիրութիւնը, խիղճը և դեռ՝ ամէն բան մոռցնել տուած է, և թուրքը կրկին «Վայրագ Թուրք»ի մը վերածուած է:

ՊԱՐՏՈՒԱԾ ԹՈՒՐՔԸ ՄԱՐԴ Է, ԻՍԿ ՑԱՂԹԱԿԱՆԸ ԳԱԶԱՆ

Մեր նախորդ գրոյցներուն մէջ, ջանացեր էինք բնութագրել ըսելով՝ «Միայն պարտուած թուրքը մարդ է: Ցաղթական թուրքը գազան է»:

Ուրեմն՝ վերադառնանք «մարդ-թուրքին», այսինքն՝ պարտուած թուրքին գրածներուն:

Թուրք գրողը, Էսքիշէրի մէջ, ականատես կ'ըլլայ կենդանիներու յատուկ վակոններու մէջ թխմուած հայ աքսորեալներուն խղճալի վիճակին: Ասոնք «ժանտարմա»ներու հսկողութեան տակ, Էսքիշէրի կայարանը կը սպասէին, մինչեւ իրենց աքսորավայր-սպանդանոցը փոխադրուիլը:

Թուրք գրողը այստեղ, երկար էցեր կը յատկացնէ աքսորեալ հայերուն, կը բացատրէ, թէ ինք ո՞ր աստիճան ցաւ կը զգայ և խորապէս կը տառապի մտածելով հայ աքսորեալներուն վերապահուած դժոխային ճակատագրին մասին, և անէծք կը կարդայ այս սպանդին դահիճները եղող Իթթիհատականներուն:

Եւ Ահմէտ Ռէֆիք, «Երկու Կոմիտէ, Երկու Սպանդ» անունը կրող իր գիրքին առաջին մասին մէջ, կը վկայէ նաեւ երեւոյթի մը մասին, որ հայկական Եղեռնի պատմութեան համար կենսական կարեւրութիւն ունի:

Ծղռուսը օրերու սհսէտ ՈՒՓիքի այս վկայութիւնը, հրեաներուն հայոց հանդէա բռնած դիրքին մասին է:

Ահա, հրեաներուն, Եղեռնի օրերու աքսորեալ հայերուն հանդէա ցուցաբերած «անմարդկային» կեցուածքին մասին, թուրք գրող՝ Ահմէտ ՈՒՓիքին բառ առ բառ ըսածները՝

«Հայերուն հանդէա կատարուած այս հալածանքէն, ամէնէն աւելի գոհ մնացողները, հրեաներն էին: Այս վերջինները՝ Իզմիտ, Ատաբազար և այլ վայրեր երթալով, տեղահանուած հայերուն ապրանքներու առուծախով հարստութիւն կը դիզէին:

Եսքիշէհիրի մէջ ապրող ու շատ սակաւաթիւ հրեաներէն մին, օր մը ինձի եկաւ և, հայերու մասին աննպաստ խօսելով, գնահատանքիս արժանանալ ուզեց:

Աչքերը խորամանկութեամբ վրաս սեւեռեց եւ ըսաւ. «ՊԵյ Եֆէնտի, շատ լաւ եղաւ, կ'երթան, թող երթան, ինչե՛ր չէին ըրած մեզի՝ թուրքերուս, ինչե՛ր չէին ըրած» ըսելով, հայրենասէր անձի մը երեւոյթը առած, իր զգացումները արտայայտող դերասանութիւններ կը կատարէր:

Եսկիշէհիրի մէջ, այս հրեային նմաններ շատ կը գտնուէին:

ՄԵԾ Կղզի, Պոլիս, 16 Յունվ. 1919:

ԱՀՄԵՏ ՈՒՓԻՔ

16 Յունուար 1919-ին, Ահմէտ ՈՒՓիքին այս տողերու հրատարակութեան օրերուն՝ Պոլսոյ մէջ և այլուր, հայեր բնական է որ կարդացած էին այս գրութիւնները, տեղեակ եղած էին հրեաներուն հայոց դէմ ըրածներուն:

Բայց, ոչ մէկ հայ չարթնցաւ. ոչ մէկ հայ չտեսաւ իրականութիւնները: Բայց յանցանքը ժողովուրդինը չէր, որ ոչ մէկ ղեկավար, ոչ մէկ պատմագէտ, ոչ մէկ գրող այս մասին չխօսեցաւ, ժողովուրդը չլուսաբանեց՝ իրենց վախսկութեան պատճառաւ, իրենց պորտերէն զանազան Սիոնիստ կազմակերպութիւններուն կապուած ըլլալնուն պատճառաւ:

Ահմէտ ՈՒՓիքին՝ հրեաներուն մասին ըրած այս ցնցիչ վկայութիւնը՝ Սիոնիստներուն հայկական ցեղասպանութեան մէջ «Առաջին» պատախանատունները ըլլալը ապացուցանող ամենակարեւոր փաստերէն մէկն է:

ԱՆՌՆՁ ԳԻՏԵՆ ՓԱԽՉԵԼՈՒ ԵՒ... ԿՈՌԵԼՈՎ ՄԵՌՆԵԼՈՒ ՊԱՀԸ

Պոլսոյ մէջ, մեր երիտասարդութեան տարիներուն, հրեաներուն պատմութեան, իրենց կարողութիւններուն և առաւելութիւններուն մասին, շատ բան չէինք գիտեր: Ընդհակառակը, Պոլսոյ մէջ, հրեաներուն

մասին կար բաւական տարածուած ասացուածք մը, զոր հայերը կը գործածէին ընդհանրապէս, որ վարանոտ և երկշոտ անձերը բնորոշեն, զիրենք նումացնեն ու անարգեն:

Այս տեսակի մարդոց կ'ըսէին՝

“Korkak Yahudi”, «Վախկոտ Հրեայ»:

Ինչո՞ւ և ի՞նչ պատճառաւ հրեաներուն այս ածականը տրուած էր՝ չենք գիտեր: Բայց կ'ենթադրենք, որ հրեաներուն «Վախկոտ» ածականը տրուած էր՝ քանի որ հրեաները չեին ուզեր «պարապ տեղը Էշ-Շահատակ» ըլլալ... մեր երազկոտ հայերուն նման:

Հրեաները գիտէին փախելու պահը, որ Էշ-Շահատակ չըլլան, և գիտէին նաեւ թէ ե՞րբ, նպատակի մը, ազգին օգտակար ըլլալու համար, մեռնիլ պէտք է:

Կը կարծենք, որ հրեաներուն Խորայէլի պետութիւնը հիմնելու և յետոյ ալ այս պետութիւնը պաշտպանելու համար մղած իրապաշտ և խելացի պայքարէն, հայերը առնելիք շատ դասեր ունին:

ԹՈՒՐՔ ԵՆԻՉԵՐԻՒՆ ԵՒ ՑԱՆՑԱՊԱՐՏ ՀՐԵԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Պոլսոյ մէջ, հրեաներուն մասին մեր կարդացած հետեւեալ պատմութիւնը, մեզ շատ տպատրած է:

Հին շրջաններուն, Պոլսոյ մէջ, “Yeni Çeri” մը [հին ատեններու թուրք գինուր, ընդհանրապէս քրիստոնեայ ծնողքէ մանուկ տարիքին խլուած և կրօնափոխուած] իր քովէն անցնող հրեային կը բռնէ և կը սկսի ծեծել: Հրեան՝

“Neden Dönmüyorsun Kuzum. Ben Ne Yaptım Sana”

«Ինչո՞ւ կը ծեծես զիս գառնուկս, ես ի՞նչ ըրի քեզի»:

Ենիչերին՝

«Դուք քրիստոսը խաչեր էք»:

Հրեան՝

«Բայց այս՝ երկու հազար տարի առաջ էր»:

Ենիչերին՝

«Ի՞նչ ընեմ. ես նոր իմացայ»:

Մենք կը հաւատանք, որ այս պատմութեան մէջ նշուած միամիտ ենիչերին կեցուածքը, շատ խոր ճշմարտութիւն մը կը բովանդակէ:

Ասկէ առաջուան մեր զրոյցներուն մէջ, զայն բացատրելու ջանացեր էինք:

Հրեաները լաւագոյնս ճանչնալու միջոցը, Յիսուսի կեանքին վերջին օրերու պատմութիւնը շատ ուշադրութեամբ կարդալու և յետոյ վճռելու հարց է:

Ասիկա հաւատացեալ-ըլլալու կամ չըլլալու հարց չէ:

Ասիկա՝ պարզապէս, Յիսուսի կեանքին վերջին օրերուն մասին Աւտարանին մէջ գրուածները, մարդասիրական խղճով, իրապաշտ միտքով և արդար տրամաբանութեամբ կարդալու և յետոյ վճռելու հարց է:

Ուրեմն կարդացէք Յիսուսի Երուսաղէմ մտնելէն ետք, անոր քանի մը օրուան կեանքի պատմութիւնը՝ Աղօթատեղիէն վաճառականներն և լու-

մայափոխները վրնտելը, յետոյ՝ ծերբակալուիը, դատուիլը, մահուան դատապարտուիլը և խաչելութիւնը:

Եւ այս ողբերգութեան մէջ, ուշադրութեամբ հետեւեցէք հրեաներուն Յիսուսի հանդէպ ունեցած վերաբերումներուն: Օրինակ՝ Հռոմէացի Պիղատոս, Յիսուսին անմեղ ըլլալը հասկնալուն պատճառաւ, զինք անպարտ արձակել կ'ուզէ. բայց հրեաները, անգթօրէն, իր դէմ կ'ելլեն:

ՅԻՍՈՒՍ - ՀՐԵԱՆԵՐՈՒՆ ՄԷՋ ՀԱԶՈՒՏՎԻՒՏ ԱՐԴԱՐ ԵՒ ԲԱՐԻ ՄԱՐԴԸ

Հրեայ կրօնապետները այն աստիճան աղմկալից կը բողոքեն և Պիղատոսին վրայ ճնշում կը բանեցնեն, որ Պիղատոս ծեռքերը կը լուայ և կը քաշուի մէկդի, և Յիսուս խաչելութեան կը դատապարտուի:

Ըստ Հռոմէական օրէնքին, մահուան դատապարտեալներուն մէջէն մէկ հոգիի կը ներուէր:

Պիղատոս կ'ուզէ, որ Յիսուսին ներուի: Բայց հրեաները Յիսուսի ներուելուն ալ կը հակառակին:

Եւ կը ներեն Բարաբբաս (Barabbas) անունով աւազակի մը:

Եւ Յիսուս կը խաչուի:

Բայց վերջապէս՝ ի՞նչ էր Յիսուսին յանցանքը:

Յիսուսին միակ յանցանքը՝ հրեաներուն նման չմտածելն էր:

Եւ այդ պատճառաւ ալ, իրենց կրօնին համար վտանգաւոր նկատեցին Յիսուսը, և զինք խաչեցին:

Հրեաներուն մէջէն բարի և արդար միակ մարդ մը ելած էր՝ ՅԻՍՈՒՍԸ:

Հրեաները անոր ալ չհանդուրժեցին: Եւ սպաննեցին Յիսուսը:

Ահա՛, այս է Սիոնական Հրեան՝ անգութ և անարդար:

Ազգերն ալ անհատներու պէս, իրենց յատկանիշերն ունին:

Այս յատկանիշերը իւրաքանչիւր ազգի քրոմոսոմներուն (Chromosome) մէջ կը գտնուին:

Անգթութիւնը և Անարդարութիւնը հրեաներուն սերմնաբջիջներուն մէջ անցած են, երբեք չեն փոխուիր:

Այսպէս եղած է հրեան Յիսուսի հանդէպ:

Այսպէս եղած է «Սիոնիստ» հրեան իր քսան դարերու ամբողջ պատմութեան ընթացքին, բոլոր ազգերուն հանդէպ:

Եւ այսպէս է Տ'հզրայէլիի [Լորտ Պիքընգֆիլտ] Մոշէ Տայանի ու Կոլտա Մէյր-ի շառաւիդ հրեան մինչեւ այսօր՝ անգութ և անարդար, ամէն կողմ և ամէն տեղ, գտնուի ան Հայաստան, Պաղեստին թէ՞ Լիբանան:

: Եցած լուս վտվի ելքու³ ալդաստմատում տկամահում և շնչենութեաւ վտվի ուզ տիկու և աշխարհական ամայ մավագութաւում [Համար Ն Ժամանակ] Համար ի մա Շահնշահամահում Ամագութաւում իտու պահանջուր մորու վասիսնար իտու Ժագահամահի շահ մորու վիտավամահ

: Ե Մավագութաւում Ու Շահնշահամահում վահանակ իտու պահանջուր մորու վասիսնար իտու Ժագահամահի շահ մորու վիտավամահ

: Ամագութաւում Ու Շահնշահամահում վահանակ իտու պահանջուր մորու վասիսնար իտու Ժագահամահի շահ մորու վիտավամահ

: Ե Մավագութաւում Ու Շահնշահամահում վահանակ իտու պահանջուր մորու վասիսնար իտու Ժագահամահի շահ մորու վիտավամահ

: Ե Մավագութաւում Ու Շահնշահամահում վահանակ իտու պահանջուր մորու վասիսնար իտու Ժագահամահի շահ մորու վիտավամահ

: Ե Մավագութաւում Ու Շահնշահամահում վահանակ իտու պահանջուր մորու վասիսնար իտու Ժագահամահի շահ մորու վիտավամահ

: Ե Մավագութաւում Ու Շահնշահամահում վահանակ իտու պահանջուր մորու վիտավամահ

: Ե Մավագութաւում Ու Շահնշահամահում վահանակ իտու պահանջուր մորու վիտավամահ

: Ե Մավագութաւում Ու Շահնշահամահում վահանակ իտու պահանջուր մորու վիտավամահ

: Ե Մավագութաւում Ու Շահնշահամահում վահանակ իտու պահանջուր մորու վիտավամահ

ՅՈԳՅՈՒՆԻ ՅԵՍՅՈՒ

« Ե ՅՈՒՆՏՁԵՇԽԻՆ »

ԵՐԳՎՈՑ ԵԶՈ. ԺՅԵ ԺՅԵ

Հայրենի իշխանաւորներուն մէջ չեն պակսիր այրեր, որոնք այդքան ալ մտահոգիչ երեւոյթ չեն տեսներ այդ ցաւալի արտահոսքին մէջ, հակառակ որ փաստացի տուեալները այլ բան ցոյց կու տան [տարեկան շուրջ 25 հազարի մեկնում կամ արտահոսք]: Սակայն, ատիկա ո՞րքանով ընդունելի ու հանդուրժելի է, երբ ազգային գերխանդիրի կը վերածուի ան, իր ողբերգական հետեւանքներով:

Այս մասին երբ կը խօսուի, կը գրուի, կը քննարկուի՝ երբեմն անլուրջ կողմեր, երբեմն կարճատեսներ, երբեմն ալ անգէտներ, լրագրողները, հրապարակագիրները, խմբագիրները կամ ընդհանրապէս այդ հիմնահարցին անդրադարձողները տեսած ըլլալ կը կարծեն... պատեհապաշտներ կամ պարագայապաշտներ:

Այսօր, հայրենիքը կլանուած է խորհրդարանական ընտրութեանց նախապատրաստական աշխատանքներով - ընտրագրոհ, քարոզարշաւ, եւայլն, ուր, սակայն, կան մեծ հարցականներ, շփոթներ, թէ՛ ի՞նչ հիմունքներով ու սկզբունքներով պիտի ընթանան ու աւարտին անոնք:

Բնական է՝ խօսքը կը վերաբերի արդար, անկաշառ եւ թափանցիկ, ընտրութիւններուն, որոնց այնքան ծարաւը ունի հայաստանցին, ցմուր ըմպած ըլլալով անոնց լեղին՝ անցնող երկտասնամեակին:

Հոն յամառօրէն կը խօսուի մէկ կուակցութեան մը բացարձակատիրական ախորժակներուն եւ ընչաքաղցութեան մասին, ու, նոյնինտայն, կը քննադատուի, իոդ չէ թէ...«Կարաւան»ը, մնալով միշտ անտարբեր, կը շարունակէ իր ճամբան:

Սփիհոքն ալ ունի իր աշքն ու ականջը, իր վերլուծումն ու մեկնաբանութիւնը- ինչ կը վերաբերի այս ընտրութեանց գործընթացին մէջ նշմարելի արուեստական խոչընդոտներուն եւ ինքնակալ նկրտումներուն, որոնք կը յուշեն անարդարութիւններու ու կողմնակալութիւններու ամբողջ շարան մը:

Լա՛ւ. եթէ սփիհոքահայ գրիչը, միտքը, գործիչը ունի իր դիտարկումը կամ դատումը այս ուղղութեամբ, թէկուզ ոչ անմիջական պատասխանատուութեամբ, այլ՝ ազատ դիտողի իրաւունքով, ի՞նչ բանը կ'արգիլէ անոր որ արտայայտուի այդ մասին. կամ ո՞վ կրնայ բռնանալ անոր վրայ:

Ընդհակառակը՝ երբ լայնախորհութեան եւ ազատախօսութեան կարկինը լայն բացուի, պէտք է լսել կամ կարդալ զանոնք եւս, ոչ թէ մերթ թշնամանալ անոնց, մերթ ալ՝ դատապարտել:

Վերջին հաշուով, ժողովրդավարութիւնը ի՞նչի՞ն է, եթէ ոչ՝ ազատ, բայց անաշառ խօսքի քաղաքական վարքագիծ:

Ժողովրդավարութիւնը ինչի՞ն կը ծառայէ, եթէ ոչ՝ բեղուն, բայց կայուն քաղաքական բնույթ:

Ժողովրդավարութիւնը ո՞ւր կարելի է տեղադրել, եթէ ոչ՝ յուսատու, բայց փայլուն ապագայի մը ծիրին մէջ:

Ժողովրդավարութիւնը ինչպէս կ'ընկալուի, եթէ ոչ՝ ամուր, բայց նպատակային քաղաքական համակարգով:

Սակայն, մեր մօս, երբ ամէն ինչ ենթադրուած է ըլլալու իր յառաջխա-

ղացքային ընթացքին մէջ կամ ամէն ինչ գտնուելու է իր զարգացման փուլին մէջ, չակերտաւոր երջանիկներ, իրենց գաղափարախօսական թէ պատկանելիական փխրուն պատմուճաններով, տակաւին կը փորձեն աժան եւ յեղեղուկ միջամտութիւններով բացատրել այդ «Լուսաբանական» բացայատումներն ու մատնանշումները, հետեւեալ անհեթեթ ակնարկութիւններով.

- Հականայաստանեա՞ն է.
- Հականայրենակա՞ն է.
- Հակազգայի՞ն է.
- Հակապետական՞է.

Այս վերջին դիտողութիւնը «Գլուխ-գործոց» մըն է, երբ այդ շատերէն-շատեր չեն գիտեր, թէ ի՞նչ ըսել է հակապետական կամ ի՞նչ կը հասկնան հակապետականով...:

Ցամենայն դէպս, լաւ կ'ըլլայ որ հակազդեցութիւնը փնտողի... այլուր եւ ոչ թէ իրաւ եւ անկեղծ գրիչներու մօտ:

Առ այդ՝ ձեզի ու մեզի մե՛նծ աւետիս...:

Պէյրութ, 25 Ապրիլ 2012

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ=ՍԻՌՆԻՍՏ...(Շար. էջ 2-էն)

“PAX AMERICANA”յով, «Ամերիկեան Խաղաղութիւն»ով: Վիերնամ, Կիպրոս, Սուրիա, Լիբանան, Պաղեստին, Աֆղանիստան, Բանամա, Իրաֆ, Եուկոսլավիա, Զէչենիա և վերջերս ալ Ալպանիա ու մանաւանդ Զայիր և շատ մը ուրիշ երկիրներ, “PAX AMERICANA”յին ծրագիրներուն հետեւանքով, «Խաղաղութեան, Ապահովութեան ու Մարդու Իրաւունիք»ի անունով կատարուած և շարունակուող Սիոնիստ-Ամերիկեան բարբարոսութիւններուն զոհերն են:


★ ★ ★

Այսօր, ձեզի ներկայացնելու հանոյքը ունինք, Եգիպտահայ հանրածանօք մեծ երգիծանկարիչ «Սարուխան»ին 1970-ր. ներուն նկարած մէկ ստեղծագործութիւնը:

Այս նկարը, բազմահատոր գրութիւններուն գաղափարները մէկ նկարի մէջ ամփոփող գլուխ-գործոց մըն է:

Ինչպէս կը տեսնէք՝ այս նկարին մէջ, Ամերիկայի նախկին նախագահ Richard Nixon, NEW YORK-ի Ազատութեան Արձանին շահը ձեռք առած, Աշխարհը կրակի կու տայ, ըսելով՝

«Ուր որ երբամ՝ «Ազատութիւնը» միշտ հետս կը տանիս...»:



Դեռ 1970-ր. ներուն, մեծատաղանդ Սարուխանին իր այս գլուխ - գործոց երգիծանկարով ներկայացուցած խորհուրդին նպատակը՝

«Սիոնիստ Ամերիկայի կողմէ սուտերու վրայ հիմնուած այս աշխարհին մէջ, շատ շատագովուած "PAX AMERICANA" յին իսկական «երես»ը մէջտեղ հանել էր:

(Շարունակելի)

ԴՊՐԵՎԱՆՔ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ 83-ՐԴ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՍԱՆԵՐՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսութեան դպրեվանքի 2012-2013 կրթական տարեշրջանի նոր սաներու արձանագրութիւնը տեղի պիտի ունենայ երկու հանգրուանով. առաջինը 1-19 Մայիս, իսկ երկրորդ՝ 15 Օգոստոսէն 15 Սեպտեմբեր 2012:

Դպրեվանք կ'ընդունուին նախակրթարանի 6-րդ դասարանը աւարտած աշակերտներ, նաև՝ աւելի բարձր դասարաններէն և համալսարաններէն մասնաւոր դիմում կատարող թեկնածուներ:

Անոնք որոնք կը փափաքին դպրեվանք մտնել, թող բարեհանին առաւտեան ժամը 9:00-12:00-ի միջոցին հանդիպիլ Պիֆֆայայի դպրեվանք՝ Հոգշ. Տ. Վարանդ վրդ. Քորքմոսեանին և կամ՝ Անքիլիասի Մայրավանքին մէջ յատուկ ժամադրութեամբ ներկայանալ Հոգշ. Տ. Ստեփանոս վրդ. Փաշայեանին՝ հեռաճայնելով 03-674954 բիւին:

Դպրեվանքի 2012-2013 կրթական տարեշրջանը պիտի սկսի Երկուշարքի, 15 Հոկտեմբեր 2012-ին:

- Յաւելեալ տեղեկութիւններու համար կապ պահել դպրեվանքի տեսուչ՝ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեկմեզեանին հետ, հեռաճայնելով 03-486943 և 04-980060 բիւերուն:

ԶՐՈՅՑ «ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ» ՀԵՏ

Է. ՄԱՍ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԽԱՂԱՌՈՒԹԻՒՆ

=

ՍԻՈՆԻԱՏ ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆ

ՅՈՎԱՆՆԵՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
(ՎՐԵԺ ՈՂԻԲԵՆԵԱՆ)

Ծ.Խ. «Նայիրի»ի հրատարակութեան մեկնարկի Ա. թիւէն իսկ, Յովհաննէս Չիլինկիրեան մնայուն ներկայութիւն եղած է թերթիս մէջ:

Ծանօթ ու տաղանդաւոր հրապարակագրին գրութիւնները մեծ հետաքրքրութեամբ ընթերցուած են ու դեռ, մինչեւ այսօր, կ'ընկալուին մեր շատ ընթերցողներուն կողմէ որոնք, չեն վարանիր իրենց անկեղծ գնահատութիւնն ու հիացումը յայտնելու խմբագրութեանս խնդրելով, որ իրենց գոհունակութիւնն եւ զգացած յարգանքը փոխանցենք հեղինակին: Անոնց կցելով ջերմագին ու անկեղծ բարեմաղթանք:

Մեր կորովի եւ յանձնառու բարեկամը օրերս դժբախտութիւնը ունեցաւ կորսնցնելու իր տիպար կողակիցը, հայ կնոջ բնորոշը եղող շատ բարեմասնութիւններով օժտուած Տիկ. Իրմա Չիլինկիրեանը, խոր ու անսփոփ վիշտ պատճառելով իր ամուսինին եւ հարազատներուն, Ազնուական Տիկինը մօտէն ճանչցողներուն եւս:

Այս անդարմանելի կորուստը բնականաբար ու միջոցի մը համար ընդհատել տուաւ աշխատակցութիւնը մեր հոգեղբօր որ ստէա կը կրկնէր, ի տես զինք պատուհասած դժբախտութեան, որ... մեկնումի ... նախապատութիւնը իրեն կը պատկանէր. եւ սակայն...

Մեր վշտաբեկ գրչեղբօրմէն չէինք կրնար սպասել, որ իր եւ հարազատները յանկարծապէս հարուածած եւ ընկնած սուգի սա օրերուն, շարունակէր ըլլալ հետեւողական իր հիացում պատճառող աշխատակցութեան մէջ: Եւ սակայն, «Վրէա» մը թոյլատրած չըլլալու եւ «Նայիրի»ի էջերուն իր «Ներկայութիւնը» յարատեւ պահելու դիտաւորութեամբ, ուզեցինք իր «Սուտերու եւ երազներու Զոհ, Էշ Նահատակ» եղած Ազգ մը՝ «Հայերը» խորիմաստ անուանումով մեծոյի հատորէն արտատպել ներկայ յօդուածը, որ խիստ շահեկան է ու թելադրիչ, միջազգային ներկայ իրադրութեան վրայ լոյս սփռող իր պարզաբանումներով:

Մեր վաստակաշատ մարտընկերոց՝ նահատակ Ռուբէն Սեւակի եղբօրոդիին կը ցանկանք, մէկ անգամ եւս, ինքնասփոփանք, կորով ու կամք, որ մնայ սէգ, տոկուն ու խրոխտ՝ ինչպէս եղած է ցարդ, ու միշտ, յանձնառու եւ ուղեցոյց մտաւորականի իր պատուանդանին վրայ, եւ շարունակէ իր ազգանուէր առաքելութիւնը:

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԼ»

ՀԱՐՑՈՒՄ.— Մենք շատ ոգեւորուած ենք, ձեր հետաքրքրական զրոյցներուն մէջ յայտնուած նոր գաղափարներէն:

Մենք, սրտանց կը հաւատանք, ձեր յայտնած տեսակէտներուն:

Բայց, կէտ մը կայ, որ մեր մտին մէջ կը շարունակէ հարցական մնալ, դեռ մինչեւ սա պահս:

Ինչո՞ւ, ուրիշ թերթերու մէջ, ձեր գաղափարներով յատկանշուող և յագեցած գրութիւններ չենք կարդար:

Ինչո՞ւ, մանաւանդ վերջին տարիներուն, նման գաղափարներ յայտնող միակ հրապարակագիրը դուք եղած էք:

ՊԱՏԱՍԽԱՆ.— Նայեցէք՝ մենք, այս գաղափարները յայտնող ո՞չ առաջին գրողն ենք, ո՞չ ալ վերջինը:

Միայն թէ, իրականութիւն մըն ալ կայ: Այս օրերուն, նման գաղափարներ յայտնելու համար, կարգ մը պայմաններ լրացնել պէտք է:

Ամենէն կարեւորը՝ ոչ մէկ կուսակցութեան, ոչ մէկ կազմակերպութեան [ինչ անուն ալ կրէ ան] չպատկանիլ պէտք է:

Որովհետեւ, Արեւմտեան Աշխարհի մէջ, կուսակցութիւններն և կազմակերպութիւնները [շատ ժիշ բացառութեամբ] Սիոնիստներուն ստեղծած յայտնի կամ աներեւոյք ցանցին հակակշռին ենթարկուած են:

Որեւէ կուսակցութիւն և կազմակերպութիւն, Սիոնիստներուն այս ցանցին ծիրէն դուրս չի կրնար ելլել:

Կուսակցութիւններէն կամ կազմակերպութիւններէն մէկուն պատկանող անձնաւորութիւն մը, եթէ այս հակակըշուն դուրս ելլելու փորձը ընէ, ուշ կամ կանուխ, անպայման, որեւէ ձեւով և որեւէ պատճառաբանութեամբ կը պատժուի, կը մեկուսացուի և հուսկ՝ «Լոռութեան» կը դատապարտուի:

**ԱԶԱՏ ԵՒ ԱՆԿԱԽ ՄՏՔԻ ՏԵՂ ԸԼԼԱԼՆ ԵՒ ԶԱՅՆ ԱՐՏԱՅԱՅՏԵԼԸ
ՇԱՏ ԴԺՈՒԱՐ Է ՄԵՐ ՕՐԵՐՈՒՆ**

Այս տեսակէտով՝ նման գաղափարներ յայտնելու կարելիութիւն ունենալու համար, անպայման «ազատ և անկախ» անձնաւորութիւն մը պէտք է ըլլալ:

Աւելի բաց խօսելով՝ հոգին Սիոնիստներուն պէտք չէ ծախած ըլլալ:

Այս մասին՝ սա մէկն ալ աւելցնենք: Եթէ որեւէ կուսակցութեան և կազմակերպութեան մաս չէ կազմեր, երեւութապէս ձեր գաղափարները յայտնելու կարողութիւնը կրնաք ունենալ:

Բայց այստեղ՝ ուշադրութիւն՝ ուրիշ արգելվ մը ձեզ կրնայ խանգարել:

Եթէ ձեր ձայնը շատ տարածուի և «շուրջինները» անհանգիստ ընել սկսի, ձեր անձը կրնայ վտանգի ենթարկուիլ:

Որեւէ ձեւով և որեւէ տեղ «արկածի» մը զոհ կրնաք երթալ:

Այստեղ, եթէ կը թոյլատրէք, սա մէջբերումը ընել կ'ուզենք:

Մեր նախորդ զրոյցներուն մէջ, շատ բացէն ըսած էինք, թէ 1915 -ի Հայկական ցեղասպանութիւնը բո՛ւն ծրագրողները և կազմակերպողները ֆարմատն Սիոնիստներն էին:

Այդ տարիներու Պոլսոյ երեւելի հայ առաջնորդներն ալ, սկսելով Գրիգոր Զօհրապէն, հաւատաւոր ֆարմատններ էին, որոնք իրենց մեղքը իրենց արիւնովը վճարեցին:

Այդ ատենուան մեր ազգային առաջնորդներուն մեծ մասին համար կրնանք ըսել թերեւս, թէ՝ «Անոնք շատ միամիտ էին, իրականութիւններուն տեղեակ չէին, և խարուեցան»:

ՍԻՈՆԻԶՄԸ ԻՐ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» ԱՐԲԱՆԵԱԿՆԵՐՈՎ

Բայց, ի՞նչ ըսենք, մեր այսօրուան այն մտաւորականներուն և առաջնորդներուն, որոնք մտած են մասոնական և կամ անոնց նիւղաւորումները եղող, իբր թէ «մարդասիրական» կազմակերպութիւններուն մէջ, որոնք, բոլորն ալ, մօտէն կամ հեռուէն, Սիոնիստներուն արրանեակներն են:

«Յետ-Եղեռնի» սերունդները, ո՛չ միամիտ էին, ո՛չ ալ անտեղեակ:

Անկարելի է, որ անոնք տեղեակ չըլլային իրականութիւններուն, և չգիտնային Սիոնիստներուն կատարած դերը հայկական ցեղասպանութեան մէջ:

Անոնք պարզապէս, իրենց անձնական շահերէն դրդուած, Հայ Ազգին դահիններուն ծախեցին իրենց հոգինները, մտնելով Սիոնիստներուն «Տիեզերական, Ֆարմատնական» և իբր թէ «մարդասիրական» կազմակերպութիւններուն մէջ:

Հիմա, վերադառնանք մեր նիւթին և ըսենք, որ եթէ նոյնի՞սկ «ազատ և անկախ» անձնաւորութիւն մը ըլլաք, ձեր գաղափարները լսելի դարձնելու համար, ձեզի պէս «ազատ և անկախ» թերթի մը բազ և յանդուգն խմբագիրը պէտք է գտնէք:

Դժբախտաբար, արեւմտեան աշխարհի մէջ, նման թերթ մը և համապատասխան նկարագիրով օժտուած խըմբագիր մը գտնելը շատ դժուար է:

Շատ ժիշ բացառութիւններով՝ հայկական թերթերը և խմբագիրները, մեր վերը նշած Սիոնիստական ծիրին ներգրաւուած ըլլալով, անոնց բոյլատրած սահմաններէն չեն կրնար դուրս գալ:

Մենիք, այս իրականութեան «պատ»ին զարնուեցանք 1984-ք.ին, Փարիզի հայկական թերթերուն շրջագիծէն ներս:

Փարիզի հայկ. թերթերը այսօր կը շարունակեն, միեւնոյն ձեւով, իրենց «Կեանիք» ժաշկուտել:

Մէկ մասն ալ, Դաշնակցականներուն թմրուկը կը բնդացնեն:

Մէկ մասն ալ, Պոլսոյ «Մարմարա» թերթին «մասնաճիւղ»ը ըլլալով, կը շարունակեն, ժնարեր օշարակներով, թմրեցնել հայ ժողովուրդը:

Հայաստանի և Ամերիկայի հայկական թերթերուն մեծ մասին վիճակը գրեթե նոյնն է:

Բնական է՝ տեղեակ էք, վերջին տարիներուն, «Ազատ և Անկախ» Հայաստանի մէջ հրկիզուած ու ժանդուած թերթերուն ու ասոնց խմբագրատուններուն մասին:

Իմացած էք անպայման, յարձակումի ենթարկուող լրագրողներուն մասին:

Հայաստանի այս ծանր շրջանին երբ մշակոյթի նախարար՝ տիրահոչակ Պլենի, Հայաստանի կրթական հաստատութեանց դասագիրքերէն Եղեռնի պատմութիւնը վերցնել ուզեց, ընդվելով իր այս բրժավայել կեցուածքին դէմ, «Խոպոտ ճայներ Հայաստանի մէջ» վերտառութեամբ մեր յօդուածը

ուղարկեցինք Հայաստան, Ռամկավարներուն խօսնակը եղող «Ազգ» թերթի խմբագրապետ Յակոբ Աւետիքեանին:

Յոյս չունեինք, որ մեր գրութիւնը պիտի կարենային տպել: Եւ այդպէս ալ եղաւ:

Հայաստանի մէջ պատահած դէպքերէն «դաս» առնող, շատ շրջահայեաց բուռղ այդ խմբագիրը չհամարձակեցաւ մեր բննադատականը հրատարակելու:

Պիտի ըսէֆ թերեւս, որ Հայաստանի Ռամկավարութիւնը այդ ժամանակ շատ նոր էր, իր պատանութեան շրջանը կը բոլորէր:

Բայց ի՞նչ ըսենք, Լու Աննելըսի ծանօթ թերթերուն համար:

ԱԶԱՏ - ԱՆԿԱԽ ԹԵՐԹ ՄԸ ՓՆՏՈԵՑԻՆՔ, ՀԵԼԵՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԻՈԳԻՆԷՍԻՆ ԼԱՊՏԵՐՈՎ

«Ընտրեալ»ներուն հակաշոին տակ գտնուող մամուլի այս կայսրութեան մէջ, «ազատ և անկախ» հայ թերթ մը գտնելու համար, Հելլէն Պատմութեան մէջ յիշատակուած Դիոգինէսին [Տիոժէն] նման, Արեւին լոյսին տակ, լապտերով «թերթ» մը փնտոել պէտք էր:

Թերեւս հրաշք մը կը պատահի - ըսինք:

Մեր պարագային այս հրաշքը կատարուեցաւ: Մենք բախտաւորութիւնն ունեցանք, 1984-ք.էն ի վեր, ճանչնալու, մեր կողքին ունենալու մեր հոգեղբայրը՝ Ժիրայր Նայիրին: Ան՝ նախ «Արարատ» Օրաթերթին խմբագրապետն ու ապա, 1995-ք.էն սկսեալ, «Նայիրի» Շաբաթաթերթին խմբագրապետն ըլլալով, մեր ամէնէն “tabou” նիւթերու շուրջ գրած յօդուածներն անգամ, առանց վարանելու, հրատարակելու ժաջութիւնն և իմաստութիւնը ունեցաւ:

Մենք, այս առիթէն օգտուելով, կ'ուզենք իրեն հանդէալ մեր ունեցած երախտագիտութիւնն ու նաեւ մեր շնորհակալութիւնները հրապարակաւ յայտնել, իր այս ողջունելի, բացառիկ կեցուածքին համար:

Հ.՝ Կ'ըսէֆ, թէ դուք «ոչ առաջինն և ալ ոչ վերջինն» էք նման գաղափարներ հրապարակող:

Կրնայի՞ք մեզ լուսարանել, թէ ովքե՞ր էին, ձենք առաջ և ձենք յետոյ, այս մասին արտայայտուողները:

Պ.՝ Սիոնիստներուն ներքին գաղտնիքները և ծրագիրները հօղազերծող ամենակարեւոր հրատարակութիւնը՝ “Protocols Des Sages De Sion” վերտառութեամբ, խաներորդ դարուն սկիզբները, Ռուսիոյ մէջ հրատարակուած գիրքն է:

Այս գիրքը՝ Սիոնիստներուն ապագայի վերաթերեալ գաղտնի ծրագիրները, իրենց անհաւատալի մանրամասնութիւններով հրապարակող փաստաթուղթ մըն է:

Գրեթէ հարիւր տարի առաջ գրուած այս գիրքը եթէ հիմա կարդաք, Սիոնիստական մերօրեայ խաղերուն ներքեւ ծածկուած սադայելական իրականութիւնները պարզ աչքով կը տեսնէք, և վստահեցնենք ձեզ, որ ի լուր այս բոլորին կը սարսոաք, այս դիւային կազմակերպութեան ապագայի ծրագիրներուն իրազեկ դառնալով:

Սիոնիստները, «Խաչ տեսնող Սատանային» նման, կը սուկան այս գիրքէն: Այս գիրքը, ներկայիս, գրեթէ անգտանելի է: Սիոնիստները, ինչպէս ($\rightarrow 8$)

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ=ՍԻՌՆԻՍՏ... (Շար. էջ 2-էն)

այն բոլոր հրատարակութիւնները որոնք նշմարտութիւնը կ'ըսեն իրենց մասին, հրապարակեն անհետացուցած են:

Շատ մը երկիրներու մէջ ալ, արգիլուած է այդ գրականութիւնը ունենալ կամ կարդալ:

Հրեաները, այս գիրքին մասին կ'ըսեն, որ ան, «Զարական Ռուսիոյ Ռուսիանութեան կողմէ հրեաներուն դէմ պատրաստուած կեղծ փաստաբուղը մըն է, իրականութեան հետ բնաւ կապ չունեցող...»:

Բայց գիրքը կարդացողները բնաւ չեն հաւատար, այս գիրքին կեղծ փաստաբուղը մ'ըլլալուն:

Նկատելով որ այս գիրքին մէջ՝ **Քրիստոնէութիւնը, Ճերմակ ցեղը և Եւրոպան փլցնելու համար, Սիոնիստներուն մինչեւ այսօր կատարած բոլոր խաղերը, իրենց յետին մանրամասնութիւններով**, գրուած են:

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ – ՊԱՅԾԱՌԱՄԻՏ ՏԵՍԱՆՈՂ ՄԸ

Մեր նախորդ զրոյցներուն մէջ, հայ մեծ գրող Արփիար Արփիարեանին դեռ 1898-ք.ին և բացառիկ յատակատեսութեամբ հրեաներուն մասին գրածները հրապարակած էին:

Այսօր կ'ուզենք, Արփիար Արփիարեանին այս վկայութիւնը, կրկնե՞լ՝ «Հրէականութիւնը բանակ չունի, բայց դրամ ունի: Ամէն Պետութիւն, ժիշը քէ շատ, հրէական լուծին տակ է»:

Քսաներորդ դարէն սկսեալ մինչեւ Բ. Աշխարհամարտին վերջաւորութեան տարիները, Սիոնիստներուն իսկական նպատակները բացայացող գիրքերու հրատարակութեան ամենէն բեղուն շրջանն կարելի է նկատել:

Բայց, 1945-ք.էն յետոյ, այս հրատարակութիւնները, սիոնիստներուն շանժերով հրապարակեն վերցուեցան:

Այս հրատարակութիւններէն մաս մը, Խորայէլի հետ դեռ պատերազմի մէջ եղող Արարական երկիրներուն մէջ միայն կարելի է գտնել:

Կա՞ր ժամանակ մը երբ, Իրաֆեան բաղաքային օդանաւերուն մէջ, ուղեւորներուն “Protocols Des Sages De Sion” գիրքը կը բաժնուէր:

Մեր անցեալ զրոյցներուն մէջ, Սիոնիստներուն հայկական ցեղասպանութեան մէջ ունեցած պատախանատութեամբ զրադող հայ պատմաբաններուն ակնարկելով ըսած էինք, որ անոնք, մեծամասնութեամբ, «համր և կոյր» եղած են, իրականութիւնը չտեսնելու չափ: Եւ բաւական երկար մէջբերումներով եղածը բացատրելու և մեր տեսակէտը հիմնաւորելու շանց ըրած էինք:

**ԲԱՅՑ ԵՂԱՆ, ԱՆՈՆՑ ՄԷՋ ,
ՆԱԵՇԻ ՔԻՉ ԲԱՅԾԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ...**

Նոյնպէս, այս զրոյցներուն մէջ, իրենց իրատեսութեամբ բացառութիւն կազմող հայ պատմաբաններէն՝ ձոն Կիրակոսեանի մասին արտայայտուած էինք:

Խորհրդային Հայաստանի նախկին Արտաքին Գործոց նախարարը եղող ձոն Կիրակոսեանը, շատ յստակօրէն՝ «Հայկական Ցեղասպանութեան բուն պատասխանատուները Սիոնիստներն են» ըսած էր:

Այստեղ խղճի և արդարութեան պարտի կը նկատենք, մեր երախտագիտութիւնը յայտնելը, «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակին հերոսներուն» որոնք, ցեղասպան Թուրքերուն դէմ իրենց իրատարակած գիրքերով, պարբերաբերերով և բռուցիկներով, հայ ժողովուրդը լուսարանելու գծով աշխատանք տարին: Բացատրեցին Սիոնիստներուն ունեցած ծանր պատասխանատութիւնը հայկ. ցեղասպանութեան մէջ: Եւ դեռ՝ անոնց ներկայ դաւադիր գործունեութիւնները ընդդէմ բոլոր ժողովուրդներուն:

Մեզի համար նորութիւն եղաւ, մերը Գ. Տէրտէրեանի 1990-ք.ին Պէյրութ իրատարակած «Սիոնիզմի և Բանքուրքիզմի առնչութիւնները» խորագրով գրելով:

Մերը Գ. Տէրտէրեանին վաւերական այս ուսումնասիրութիւնը, հայ պատմաբաններուն համար, շատ կարեւոր աղքիւր մըն է:

Կը մաղքենք և կը յուսանք, որ ան հայկական ցեղասպանութեան ներքին ծալքերուն և բուն պատասխանատուններուն վրայ լոյս սփռող իր ուսումնասիրութիւնները շարունակելու նոր առիրներ կ'ունենայ:

(Շարունակելի)

ԿԱԼԵՆՑԻ «ՏԻՐԱՄԱՅՐ» ԿՏԱՒԻՆ...(Շար. էջ 5-էն)

— Յարութիւն Կալենցի «Տիրամայր» կտաւը Ս. Նշան մայր եկեղեցիէն փոխադրուեցաւ «Կիլիկիա» քանգարան: Բնօրինակէն կատարած եմ նկարահանումներ, 1990-ին: Լուսանկարներ ուղարկած եմ նաև Երեւան: Ս. Նշանի Կալենցեան «Տիրամայրը» ռումբերէն վնասուեցաւ 1989 տարեթիւնը:»

Յարութիւն Կալենցի «Տիրամայրը» վերանորոգուած ստեղծագործութիւնը, սրբալոյս Միւռոնի Օրինութեան արարողութեան ընթացքին, կը հովանաւորէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսութեան Անքիլիասի մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տանարին մուտքի դրան կազմաւորուած Ս. Խորանը, եւ, իւրաքանչիւր տարի, Սրբուիի Աստուածածնի Վերափոխման Տօնախմբութեան, Պիտիքայայի Հայկական վանքին Ուխտի Օրուան Ս. Պատարագի Ս. Խորանը:

Այսօր, Յարութիւն Կալենցի «Տիրամայրը» ստեղծագործութեան երկրորդ ծնունդին եկաւ յաջորդելու լոյս ընծայումը՝ Արուեստարանին կարեւոր ձեռագրին:

18 Պէյրութ, Յունիս 2012

ԳԵՂԻՐԴ ՏԱՐՈՒԻ

ՍՏԱՑԻՄԻՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆ, 1919-1922 ԹՈՒԱԿԱՆՆԵՐ»

Հատոր երկրորդ
Երեւան - 2011

ՀԶՈՐ Է ՀԱՅՈՒՆ ՊԱՅՔԱՐԻ ՈԳԻՆ...(Շար. էջ 4-էն)

հեռացնելին զինք իրեն յատկացուած արողուն, մինչեւ այն պահը, երբ, Վեհափառը դիտել տուաւ.

— Մայր, չես կրնար ոտքի կանգնիլ, ինչո՞ւ չես նստիր:»

Այդ պահուն, Վեհամայրը, տակաւին նո՞ր զարթնած, վերաբարմացած ուժականութիւն եւ կորով ուներ: Աւելին, խօսելու, հարցապնդելու ներքին պահանջ կ'զգար իր ներաշխարհէն, եւ, ընդառաջելով իր այդ հոգեկան մղումին, շեշտուած յուզականութեամբ հարցումներ ուղղեց «Կայծ»եան սերունդի վերապրողին՝ Մերր Սեդրակ Քարեանին: Անոր ներկայութիւնը, Վեհափառին առանձնասենեակին մէջ, ա'յդ օր, զինք վերադառնուցած էր իրապա՛շտ յեղափոխականի, յեղափոխակա՞ն քաջակորով հայուիիի իր յաւե՛րժ ապրող, իր անհատականութիւնը արժեւորող յիշատակարաններուն...:

Օրինակելի քաղաքավարութեամբ, եւ, մասնաւորապէս՝ պահանջատիրուիի իր արդա՛ր իրաւունքով, մի՛շտ ոտքի կանգնած եւ, կարգի շարժով ուղղեց իր հարցումները.

— Սեդրակ, Ուխտիդ տէր մնացի՞ր, գրեցի՞ր յեղափոխականի յուշերդ, գրեցի՞ր, օրին, Պոլսոյ հայութեան քանձր, քա՞նձր խաւարով ծանրաբեռնուած երկնակամարը լուսաւորած «Կայծ» ամսագրին մասին, գրեցի՞ր գործակիցներուդ՝ Գեղամ Վանիկեանի, Երուանդ Թոփուզեանի, Հրանդ Եկաւեանի, գրեցի՞ր Զապէլին մասին, Եսայեա՞ն Զապէլին, եւ, յետոյ, գրեցի՞ր «Պայազիտ»ի իրապարակին վրայ մարգարէացած դիւցազուններո՞ւն, Հայուն Հայրենիքին վերականգնումին Պատգամով կախաղան քարձրացած Անմահանուններուն առաջին տարելիցին առիթով, ձե՛ր, «Կայծ»ի կրտսերներուդ, Պատրիարքանի Մայր - Եկեղեցիին մէջ կազմակերպած լո՛ւր հոգեհանգիստին մասին, գրեցի՞ր, Սեդրակ...:»

Վեհամայրին այս վերջին «Գրեցի՞ր»ը ուղղակիօրէն պոռքաց ի՛ր հոգիէն:

Այդ պահուն, ա'յդ պահուն միա՛յն, խաղաղեցաւ Վեհամայրին ո՛ղջ էութիւնը:

Ամո՞ւր բռնեց ձեռքերէս, ու, ամենայն հանդարտութեամբ, հանգչեցաւ արողին վրայ:

Հազիւ նստած էր բազկարուին երբ, խորախորհուրդ իմաստութիւն մը ուրուագծուեցաւ եւ տիրապետեց իր դէմքին վրայ, եւ, մինչեւ այդ պահը զինք հոգեպէս զօրացնող իր մտքերը արտայայտեց ներդաշնակ շարահիւսութեամբ.

— Իրաւունք չունին հայկական Յեղափոխութիւնը մեղադրելու: Մենք գերիշխանութիւն նուանած ազգի մը զաւակներն ենք: Դարեր շարունակ, տխո՞ւր պայմաններու բերումով, մեր Ազգային Պետականութիւնը կորսնցուցած ըլլալով հանդերձ, պահեցինք մե՛ր Հաւատքը, պահեցինք մե՛ր Հողերը: Ու պիտի հարց տամ հիմա... Ո՞ր ազգն է որ կրցած է ի՛նքնուրոյն քաղաքակրթութիւն զարգացնել, ինքնատի՛պ մշակոյթ ստեղծել, առանց Պետականութիւն ունենալու: Մե՛ղք ունի, Մե՛ղք ունի, սխա՛լ, իի՛մնովին անպատշան, անյարմար գնահատական տալ Հայկական Յեղափոխութեան: Հայկական Յեղափոխութիւնը կազմակերպուեցաւ հայութեան արդար իրաւունքներուն պաշտպանութեան եւ ազգային ինքնիշխանութեան վերահաստատումին համար: Եւ, Հայկական Յեղափոխութիւնը սահմաններ չնանցաւ. ան ծաւալեցաւ, բիւրեղացուց ինք-

զինք ամէն տեղ, հո՞ն, ուր վտանգուած էին հայ ազգի զաւակները, հո՞ն, ուր կանխամտածուած ծրագիր կար դէպի փլուզում, դէպի ժանդում, դէպի ամբողջակա՞ն ոչնչացում առաջնորդելու իւրաքանչիւր յաւերժալո՞յս իրականութիւն, ուր՝ հայկական շունչ կրնայիր տեսնել, զգա՞լ, հո՞ն ուր՝ հայկական տաղանդ մը կրնայիր գնահատել, հո՞ն, ուր՝ Հայութեան Լո՞յսը կրնայիր ողջունել:

Անձնապէս, փա՛ռք կուտամ Նախախնամութեան եւ, կը խնդրեմ, որ պայծա՞ն պահէ միտքս. եթէ ոչ իւրաքանչիւր օր, գէք ժամանակ առ ժամանակ, հոգեկան ներաշխարհէս ներս, կը լուսաւորուին, ամբողջակա՞ն նշգրտութեամբ, այն բոլոր ժայլերս ու միջոցառումներս, որոնցմով՝ իմ դրակա՞ն մասնակցութիւնը բերի մեր՝ Հայկական Յեղափոխութեան: Եւ իւրաքանչիւր Կիրակի օր, կիրակնօրեայ Աղօթասացութիւններուս ընթացքին, հաւատէիս զօրութեամբ, ներաշխարհս խաղաղեցնող հոգեհանգիստ կը խնդրեմ մեր լուսապսակ նահատակներուն յիշատակին, առաւել, անոնց՝ ա'յն Անմահներուն, որոնք իրենց քանկագի՞ն կեանիները զոհաբերեցին մեր Ազգային Ազատագրութեան Պայքարի բագինին առջեւ:

Հայ Ազգի իրերայացորդ սերունդները պարտին լա՛ւ իմանալ, թէ Հռչակագիրը Աշխատանքային Մրագիր ընդունեց Հայութեան եւ Հայաստանի Ազատագրութիւնը՝ Մօտաւոր ու Հեռաւոր Նպատակներով:»

Իր այս մտքերը արտայայտած պահուն, անմիջականօրէն՝ մօտիկ էի Վեհամայրին: Երբ վերստին ճեռքերս բռնեց ամո՞ւռ սեղմեց, զգացի, թէ բազուկները կը դողային, եւ ինչ ահոելի՛ արագութեամբ, ի՞նչ զօրե՞ղ ցնցումներով:

Վեհափառը շուտով նկատեց դէմքիս վրայ ուրուագծուած մտահոգութիւնս:

Ոտքի կանգնեցաւ ակնթարթի մը մէջ. Մօր եւ Որդիի աչքերը զիրար զօրացուցին:

Հոգերանականօրէն, Մայրական ու Որդիական փոխադարձ Սիրոյ սբանչելի պատկեր մըն էր.՝ երկու իրատե՛ս հեղինակութիւններ զիրար կ'ողջունէին, հարազատութեամբ:

Վեհափառը, շեշտուած յուզականութեամբ եւ երախտագիտական հոգածութեամբ, բազուկները ամրացուց Վեհամայրին իրանին շուրջ եւ կարեւորեց.

— Մա՛յր, պատգամդ խորիմաստ էր, դաստիարակչակա՞ն. այսօրուան համար՝ այդքա՞ն: Հանգստացիր, ուրախացիր, զօ՛րացիր, հաւատէդ ամո՞ւր պահէ. ինչպէս երէկ, նոյնպէս՝ այսօր ու վաղը: Հայութիւնն ու Հայաստանը, որոնց ազատագրութեան հրավա՛ռ տենչով ապրեցար ու գործեցիր, մեր ներկայ ժամանակներուն տէ՛ր են, տիրացած են Յաւերժականութեան Ուղեգրին...:»

Պէյրուր, Յունիս - Յուլիս 2012

Ս Տ Ա Ց Ա Ն Ք

ՅԱԿՈԲ ՏԵՐԵԱՆ

«ՈՒԻՐ Կ'ԵՐԹԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ»

«WHERE IS THE ARMENIAN APOSTOLIC CHURCH HEADING»

2011, Glenmont NY 12077 - USA

ԶՐՈՅՑ «ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ» ՀԵՏ

Է. ՄԱՍ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ

=

ՍԻՌՆԻԱՏ ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆ

ՅՈՎԱՆՆԵՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
[ՎՐԵԺ ՌՈՒԲԵՆԵԱՆ]

Ծ.Խ. «Նայիրի»ի հրատարակութեան մեկնարկի Ա. թիւէն իսկ, Յովհաննէս Չիլինկիրեան մնայուն ներկայութիւն եղած է թերթիս մէջ:

Ծանօթ ու տաղանդաւոր հրապարակագրին գրութիւնները մեծ հետաքրքրութեամբ ընթերցուած են ու դեռ, մինչեւ այսօր, կ'ընկալուին մեր շատ ընթերցողներուն կողմէ որոնք, չեն վարանիր իրենց անկեղծ գնահատութիւնն ու հիացումը յայտնելու խմբագրութեանս խնդրելով, որ իրենց գոհունակութիւնն եւ զգացած յարգանքը փոխանցենք հեղինակին: Անոնց կցելով ջերմագին ու անկեղծ բարեմաղթանք:

Մեր կորովի եւ յանձնառու մրտընկերը, վերջերս դժբախտութիւնը ունեցաւ կորսնցնելու իր տիպար կողակիցը, հայ կնոջ բնորոշ եղող եւ շատ բարեմասնութիւններով օժտուած Տիկ. Իրմա Չիլինկիրեանը, խոր ու անսփոփ վիշտ պատճառելով իր ամուսինին եւ հարազատներուն, Ազնուական Տիկինը մօտէն ճանչցողներուն -ալ-:

Այս անդարմանելի կորուստը բնականաբար ու միջոցի մը համար ընդհատել տուաւ աշխատակցութիւնը մեր հոգեղբօր որ ստէպ կը կրկնէր, ի տես զինք պատուհասած դժբախտութեան, որ... մեկնումի ... նախապատութիւնը իրեն կը պատկանէր. եւ սակայն...

Մեր վշտաբեկ գրչեղբօրմէն չէինք կրնար սպասել, որ իր եւ հարազատները յանկարծապէս հարուածող եւ ընկնած սուգի սա օրերուն, շարունակէր ըլլալ հետեւողական իր հիացում պատճառող աշխատակցութեան մէջ: Եւ սակայն, «Վրէպ» մը թոյլատրած չըլլալու եւ «Նայիրի»ի էջերուն իր «Ներկայութիւնը» յարատեւ պահելու դիտաւորութեամբ, ուզեցինք իր «Սուտերու եւ երազներու Զոհ, Էշ Նահատակ» եղած Ազգ մը՝ «Հայերը» խորիմաստ անուանումով մեծոհի հատորէն արտատպել ներկայ հարցագրոյց-յօդուածը, որ խիստ շահեկան է ու թելադրիչ, միջազգային ներկայ իրադրութեան վրայ լոյս սփռող իր պարզաբանումներով:

Մեր վաստակաշատ մարտընկերոց՝ նահատակ Ռուբէն Սեւակի եղբօրորդիին կը ցանկանք, մէկ անգամ եւս, ինքնասփոփանք, կորով ու կամք, որ մնայ սէգ, տոկուն ու խրոխտ՝ ինչպէս եղած է ցարդ, ու միշտ, յանձնառու եւ ուղեցոյց մտաւորականի իր պատուանդանին վրայ, եւ շարունակէ իր ազգանուէր առաքելութիւնը:

**ՀԱՅ ԵՒ ՍԵՐՊ
ԺՈՂՈՎՌԻՐԴՆԵՐՈՒ
ՃԱԿԱՏԱԳՐԻ ՆՈՅՆՈՒԹԻՒՆԸ**

Վերջերս, Սիոնիստները, Հայկական Ցեղասպանութեան պատմութեան վերաբերեալ, նոր ռազմավարութիւն մը կիրարկել սկսան:

Հայկական ցեղասպանութեան մէջ Սիոնիստներուն պատասխանատուուրիւնը մատնանշող հրատարակութիւններուն ազդեցուրիւնը չէզոքացնելու նպատակով, սկսան իրենց ենթակայ հայ պատմաբան մը «Աստուածացնել», եւ այս հայ պատմաբանին հայկական ցեղասպանութեան մասին գրած գիրքներն և ուսումնասիրութիւնները, հայ և օտար բոլոր շրջանակներուն մէջ, շոնդալից ծանուցումներով, իբր անփոխարինելի և վաւերական միակ աղբիւր՝ տարածել:

Անշուշտ աւելորդ է ըսելը, թէ այս բարձրաստիճան հայ պատմաբանին հայկական ցեղասպանութեան վերաբերեալ հեղինակած գիրքներուն մէջ, Սիոնիստներուն պատասխանատուութեան մասին ո՛չ մէկ բառ չէֆ կրնար գտնել: Այստեղ կ'ուզենք, մեր յիշած պատմաբանին մասին, կարգ մը ծանօթութիւններ եւս տալ:

Թուականէս երկու տարի առաջ, եթէ կը յիշէֆ՝ «ՆԱՅԻՐԻ» ով լոյս տեսնող մեր «Զրոյց» ներուն մէջ, այս հայ պատմաբանին մասին խօսած էինք:

Յայտնած էինք այնտեղ թէ ինչպէս, հայկական ցեղասպանութեան մէջ, գերմանական և հրէական պատասխանատուութեանց մասին, գաղափարի փոխանակութիւններ ունեցեր էինք ծանօթ պատմաբանին հետ:

Գերմանական և հրէական պատասխանատուութեանց մասին մեր ըրած ակնարկութիւններուն, ան միշտ նոյն պատասխանը տուած էր՝ «ՊԱՏՄԱԳԻ-ՏՈՒԹԻՒՆԸ ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՎՐԱՅ ԶԻ ՃԻՄՆՈՒԻՐ. ՓԱՍՏ Կ'ՈՒԶԵ»:

Այս խօսակցութեան տպաւորութեան տակ, 1985-ը.ին մեր հրատարակած «Ռուբեն Սեւակ և Փրցուելիի Ռւղեղներ» գիրքին մէջ, գրած էինք.

«Գերմանացի Տիկին Սեւակ, մեր խելացի գրագէտ, ՊԱՏՄԱԳԷՏ դիւանագէտներէն շատ աւելի լաւ հասկցած էր իրականութիւնը, թէ՝ հայ Ազգին բնացնչման բուն պատասխանատուները Գերմանացիներն են»:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ԹԷ՞ ՊԱՏՄԱԲԱՆԸ ՓՈԽՈՒԱԾ Է

Այս տողերը հրատարակելնէս գրեթէ 12 տարիներ յետոյ, վերջերս տեղեակ եղանիք, թէ այս բարձրաստիճան հայ պատմաբանը նոր գիրք մը հրատարակեր է:

Եւ մենք զարմանեով կարդացինք գիրքին վերտառութիւնը՝

«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՊԱՏՄԱԽԱՆԱՏՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ»:

Այս այն պատմաբանն է որ, շատ տարիներ առաջ, մեր հետ խօսակցութեան ընթացքին, Գերմանական պատասխանատուութիւնը ծեւով մը կը ժխտէր ըսելով, որ այդ մէկը հաստատող «փաստ չկա'յ»:

Արդեօք, անցեալ մէկ ժանի տարիներու ընթացքին, պատմութիւնը փոխուած էր, թէ՞ պատմաբանին մտայնութիւնը:



«Գերմանական պատասխանատուութիւնը հայկական ցեղասպանութեան մէջ» անուն այս գիրքին էջերուն, մենք շատ փնտռեցինք, գոնէ ակնարկութիւն մը, Գերմանական պատասխանատուութեան ետին բաքնուած Սիոնիստներուն պատասխանատուութեան մասին:

Ոչ մէկ խօսք գտանք:

Բայց գտանք ուրիշ բան մը այս գիրքին մէջ՝

«Առաջին Աշխարհամարտին Պաղեստինի մէջ, հրեաներն ալ զոհ գացեր են Թրքական բարբարոսութիւններուն»:



Հայկական Ցեղասպանութեան մէջ Գերմանական պատասխանատուութեան մասին, խնդրոյ առարկայ անուանի պատմաբանին տեսակէտին ա'յս աստիճան փոփոխութեան ենթարկուելուն ներքին ծալքերուն՝ միայն դիպուածաւ ու մտերմիկ խօսակցութեան մը ընթացքին իրազեկ եղանիք:

Բայց, այս մասին,
մանրամասնուրիւններ տալէ պիտի
խուսափինք, Հայ Ազգին բարձրագոյն
շահերուն չվնասելու արդար մտահո-
գուրեամբ:

Միայն ա'յստանը ըստնիք'

«Ազատ ու Անկախ Հայաստան»ի այ-
սօրուան պատասխանատունները կը
քուի, որ դեռ նոր, լո՞կ վերջերս հաս-
լցեր են, 1915-ք.ի հայկական ցեղաս-
պանուրեան մէջ, Գերմանիոյ ունեցած
պատասխանատուրեան ծանրակշ-
ռուրիւնը:

ԹՐԱՆՍԱՑԻ ԶՈՐԱՎԱՐԻՆ ԶԴԱՅԱՑՈՒՑ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Վերադառնանք ձեր այն հարցումին,
թէ ովքե՞ր էին, մենք ետք, այս «Սուտե-
րու Աշխարհ»ին մասին արտայայ-
տուողները:

Ինչպէս դուք, ձեր հարցումին մէջ կը
մատնանշէք՝ վերջին տարիներուն մա-
նաւանդ, Սիոնիստներուն ունեցած
գործունեուրեանց շուրջ իրականու-
թիւնները հրապարակող գրուրիւններ
կարդալը, գրեք անկարելի էք, Սիո-
նիստներուն հաստատած խիստ հակա-
կըշուն և հետապնդումին պատճա-
ռաւ:Արեւմտեան Աշխարհի մէջ այս
կարգի գրուրիւնները, Սիոնիստները
պաշտպանելու համար ստեղծուած
“Antisemitisme”ի օրէնքներուն համա-
ձայն, դատարաններու կողմէ շատ
ծանր պատիժներու կ'ենթարկուէին:

Պատիժներուն դրամական տուգանքը
այնքան ծանր էք, որ ոչ մէկը չէր հա-
մարձակեր Սիոնիստներուն համար
աննպաստ եղող բան մը հրատարակել:

Բայց, 1996-ք.ի վերջերը, Զուլիցերիոյ մէջ, Թրանսացի Զօրավարի մը կողմէ
գիրք մը հրատարակուեցաւ, եւ մենք, հոգեկան մեծ գոհունակուրիւն
զգացինք, այս գիրքին մէջ կարդալով այն գաղափարները, զորս մենք 1994-
ք.ին «Արարատ»ի, իսկ 1995-ք.ին ալ «ՆԱՅԻՐԻ»ի մէջ հրապարակած էինք
արդէն:

Ֆրանսացի Զօրավար Pierre Marie Gallois-ի “Le Sang Du Petrol”-“Bosnie-Irak” խորագիրը կրող և երկու հատորներու մէջ ամփոփուած ուսումնասիրութիւնը, 1996-ր.ին լոյս տիսած, իրաֆի և եռկուսլաւիոյ մէջ Սիռիատ ամերիկացիներուն կողմէ գործուած ողբերգութիւններուն ներքին ծալքերը իրապարակող իրական և վաւերական պատմութիւնն է:

ԵՌԻԿՈՍԼԱՒԻԱ -

ՖՐԱՆՍԱՑԻ ՄՊԱՅ ՄԸ ԿԸ ԴԻՄԱԿԱԶԵՐԾԵ
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ
ԶՕՐ. ԿԱԼՈՒԱ ԶՈՒԳԱԿՃԻՌ ՄԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ
ԾՈՑԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՒ ԵՌԻԿՈՍԼԱՒԻՈՅ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆՑ ՄԻՋԵՒ

ՀԱՐՑՈՒՄ - Ձեր վերլուծումը կը ճգտի միջազդային դաւադրութեան մը զոհ ցոյց տալու Սերպերը: Նախայարձակումը, ձեր ըսելով՝ Պելկրատէն չէր գար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Խրուաթները Սերպերուն կը վերագրեն եռկուսլաւ «բռնատիրութիւն»ի պատասխանատուութիւն: Մինչդեռ Թիթօ որ իշխեց 1945-էն 1980, Խրուաթ մըն էր, նոյնպէս էին եռկուսլաւ Հանրապետութեան վերջին վարչապետները: Պելկրատի «բռնատիրութիւն»ը կը կիրարկուէր Խրուաթներուն կողմէ: Մի մոռնաք, միւս կողմէ, պայմանները որոնց մէջ կատարուեցաւ երկրին պայթումը: Նախաքայլը Սլովենները առին, առանց իրենց որոշումը ընդհանուր Հանրաքուէի դնելու՝ ինչպէս նախատեսուած էր Սահմանադրութեան մէջ: Յետոյ, նոյն Սլովենները և Խրուաթները պաշարեցին եռկուսլաւ բանակին միաւորները: Այս շրջանին, ժագ Տելոր կոչ կ'ընէր Պելկրատի, որ տէր կենայ եռկուսլաւիոյ միութեան: Պրիւքսէլի Խորհուրդի նախագահը Համայնքային օգնութեան շարունակումը կախեալ դարձուց եռկուսլաւիոյ միութեան պահպանումէն: Գալով Սերպերուն՝ անոնք բնաւ չուզեցին եռկուսլաւիոյ տարրադադրումը:

Հ. - Կը ժխտէ՞ք նաեւ, Սերպ ուժերուն կողմէ, էթնիք մաքրագուման քաղաքականութեան մը կիրարկումը:

Պ. - 1992-ին Հանդիպեցայ Սերպ գաղթականներու, Խրուաթիայէն փախած: Երբեմն մինչեւ քառասուն Հոգի կը հաշուէին անոնք, թխմուած գործատեղիի մը կամ ճարտարարուեստուկան շէնքերու մէջ, բոլորն ալ ահարեկուած Զաղրէպի ըրածներէն- վախի զգացումը Պելկրատի կողմերը նետած էր շուրջ 250,000 գաղթականներ: Այս շրջագիծի մէջ պէտք է դնել էթնիքական մաքրագործումը: Ինծի Համար եռկուսլաւիոյ ծրագրուած քանդումը վերյիշել կու տայ 600,000 սերպերու և 50,000 հրեաներու բնաջնջումը Բ. Համաշխարհային պատերազմին, Խրուաթներուն և տեղի Մահմետականներուն կողմէ: Էթնիքական մաքրագործումը այստեղ կը բացատրուի որպէս վախի Հակազդեցութիւն, յանկարծահաս երեւոյթ: Պոսնիոյ մէջ, սերպերուն ընթացքը անըմբոնելի կը մնայ, եթէ մոռցուի շրջանին ընկերային կեանքը: Գիւղացիներ են ասոնք, որոնց կալուածները հեքթարներով կը չափուին: Մահմետականները իրենք, ընդ-

ՀԱՅԿԱՐԱՄ ԳԱԼԻՆՃԵԱՆ... (Շար. էջ 9-էն)

որ մարդկային ապերախտութիւնը կը ձաղկէր: Մամուլի սպասարկուի մը երեք տասնամեակներու վրայ երկարող զոհաբեր ծառայութիւնս ուրացող եւ, կերպով մըն ալ, զայն մրոտող: Այսպիսի երախտամոռներուն ի տես, Հայկարամ չծածկեց իր ունեցած-զգացած նողկանքը: Նոյնպիսի դառնութիւն-կսկիծ կրած էր նաև՝ ինք, մօտ անցեալին: Անձնական կեանքի մէջ: Մէկ խօսքով՝ աղնուութեան եւ երախտագէտի տիպարն էր ան:

Այս տրտմայուշ մտորումները թուղթին յանձնած պահուս յիշեցի, որ «Նայիրի»ի առաջին տասնամեակին առթիւ ալ յատուկ այցելած էր խմբագրատուն, որ շնորհաւորէ թերթը եւ անոր հրատարակիչներուն մաղթէ յարատեւութիւն: Անկեղծաբար ու աղնուութեամբ չծածկելով եւ ըսելով, որ թերթին անխափան ու կանոնաւոր լոյս տեսնելը ինչպէս շատերու, նաեւ իրեն պատճառած է զարմանք, բայց նաև՝ ուրախութիւն: Իրաւունք ալ ունէր այդպէս զգալու: Կ'արդարանար իր տարակոյսն ու թերահաւատութիւնը: Քիչ թիւ չկազմեցին սկեպտիկներն որոնք, օրին, խորհեցան որ «Նայիրի»ի կեանքը կարճատեւ պիտի ըլլայ: Ներքուստ մաղթողներ ու բացէն անոր խոչընդոտ ստեղծողներ ալ եղան: Այդպէս եղած էր ուրիշներու պարագային եւս: Բայց «Նայիրի»ն սպասուածէն շատ աւելի համակրող ու զօրակից ունեցաւ բարեբախտաբար: Կրցաւ տոկալ եւ շարունակեց, աներեր կամք-հաւատքով, իր առաքելութիւնը... առ այսօր: Մօտ 20 տարի:

Հայկարամի վերոնշեալ պատեհութեամբ «Նայիրի»ի խմբագրատուն այցելութիւնը վկայող սա քովի շատ խօսուն նկարը, գրեթէ դիպուածով գտնուած թղթապահակիս մէջէն, յարգելի ընթերցողիս կը համոզէ, որ վերը ըսուածները ճիշդ են- հոն կը տեսնուի Հայկարամը որ կը զրուցէ խմբագիրին հետ: Զինք մօտէն ճանչողներն ալ վստահ եմ, որ ի տես այս նկարին, տիսրայուշ բայց նոյն ատեն սիրտ շարժող յոյզ մը պիտի ապրին:

Յիշողութեանս մէջ անջնջելի կը մնայ նաեւ Հայկարամի մէկ ուրիշ, եռանդագին գործունէութիւնը: Լիբանանի 70-ական թ.ներու ներքին խռովութիւններու [չըսելու համար ուրիշ բան] ատեն, քաղաքական թշնամանքով ոմբահարուեցաւ «Արարատ» պաշտօնաթերթին [որուն խմբագրապետութիւնը վարելու պատիւն ունեցայ աւելի քան 30 տարի] խմբագրատունն ու տալարանը: Եւ սակայն, միասնականութեան սքանչելի ցոյցով մը, լիբանանահայ գաղութին բոլոր կուսակցութիւնները, նախընթաց չունեցող եւ իրապէս սրտայոյզ համագործակցութեամբ մը որ Հիացում պատճառեց օտարներուն անդամ, ձեռնարկեցին նուիրահաւաք եւ վերականգնեցին խափանուած մամուլը: Այս աշխատանքին գլխաւոր սատարողներէն եղաւ Հայկարամը: Լիբանանահայ գաղութին լուսարձակ-ուղեցոյց եղող այդ օրերու թերթին նոր կեանք եւ շունչ տուողներէն:



Հայկարամը [աջին]
«Նայիրի»ին տրուած այցի մընթացքին

Բազմերախտ Հայկարամը կը մնայ մշտայուշ մեր դաղութիւ տարեգրութեան մէջ, իբր տիպար ամուսին, հոգածու Հայր, մեծ Հայր, կեսրայր, օրինակելի ազգային, ջերմ Հայրենասէր ու բարեկամ: Եւ չունիմ տարակոյս, որ իր ժառանդները կը մնան նաեւ տէր երախտաւորին ձգած հոգե-բարոյական աւանդներուն, եւ կը շարունակեն ընթանալ անոր ուղիէն, ըլլալ իրենց հօր եւ մօր նման:

Յիշատակդ կը մնայ անմոռաց Հայկ... Հազար ներողութիւն՝ փութամ վերասրբագրել ես զիս, կրկին բարեկամական «Ուղղիչ» դիտողութեանդ չարժանացած... եւ քեզ կոչել՝ Հայկարա'մ....:

ՀԱՅԸ ԿԸ ՅԱՐԳԻ ՄԻԱՅՆ ՈՒԽՍԸՆՆԵՐՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻՆ ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹԻՒՆԸ...

Շուրջ տասը տարի առաջ՝ սարսափելի ու նախընթաց չունեցող ահաբեկչութիւններ գործուեցան Ա. Նահանգներու մէջ: Արեւանգուած օդանաւեր եկան ու հարուածեցին երկնաքեր ու պետական հիմնարկներ, պատճառելով բազմահարիւր անմեղ զոհ:

Վրիժառական գործողութիւններ էին ասոնք: Ուղղուած էին ԱՄՆ-ի «Ոճրային» ու «ԱՆԻՐԱԿ» քաղաքականութեան դէմ: Բայց որուն թիրախ եղան, դժբախտաբար, բազմաթիւ անմեղ քաղաքացիներ: Մինչ անոնք՝ որոնց դէմ որպէս թէ ուղղուած էին այդ հարուածները, մնացին անվնաս: Եւ դեռ, մինչեւ օրս, այս վերջինները կը շարունակեն իրենց երէկի սխալ նկատուած քաղաքականութիւնը, որուն դէմ իբր հակազդեցութիւն գործուեցաւ 2010-ի Սեպտ.ի Վրիժառական ահաբեկչութիւնը:

Արդարեւ երբ, սա պահուն, ԱՄՆ-ի և երկրագունտի վրայ ապրող միլիոնաւոր քաղաքացիներ կը սգակցին վերոնշեալ ահաբեկչութեան զոհերու ընտանիքներուն, հարց տուող կա՞յ, թէ ո՞վ պիտի ափսոսայ կորուստը Տալըզ-Ներու, Պուշ-Ներու, Նիբու-Ներու, Քիսինծըր-Ներու, Գլինթըն-Ներու և ...միւսներուն սխալ քաղաքականութեան հետեւանքով... Վիէթնամի, Աֆղանիստանի, Իրաքի, Սոմալիոյ, Փաքիստանի մէջ և այլուր... զոհուած Ամերիկացի զինուորներուն, որոնք հարիւր հազարներ կը հաշուեն արդ:

Մայր հողէն բազմահազար քլ. մեթր հեռու գտնուող տարածքներ գալով, որպէս թէ ԱՄՆ-ի ապահովութեան վրայ տիրութիւն կ'ընեն... երբ որոշ է, թէ անոնք եկան ու դե՛ռ... պիտի գան իրենց կեանքերը զոհաբերելու... Դատի մը համար որ իրենցը... Ամերիկացի ժողովուրդինը չէ... Նոր Գաղութատիրութեան նուածողական ծրագիրներու գործադրութեան կը ծառայէ: Միա՛յն:

Ուրիշ սխալ, վրիպում և թիրախի անծիշդ ընտրութիւն էր նաեւ, օդանաւ առեւանգելով զանոնք քաղաքային խիտ բնակչութեամբ երկնաքերերու զարնելը և խորհիլը, որ ասով վրէժ առնուած-կ'ըլլայ անոնցմէ, որոնց անընդունելի քաղաքականութեան դէմ իրենց մերժումն կը յայտնեն ու զայրոյթը որպէս թէ կը կարծեն առնել այդ... ինքնասպան ըլլալու գնով վրիժառու դառնալ կարծողները և ասոնց պատուիրատուները:

Մերժումի և բողոքի այդ արտայայտութիւնը հետեւանք է միայն, ցուցանիշ և ընդվզումի արտայայտութիւն: Բայց ո՛չ՝ դարման ու ծիշդ փոխադարձութիւն: Գործնական, ազդու և օգտագեր հակազդեցութիւնը պիտի ըլլայ՝ համաժողովրդական բողոքով արգիլել կրկնութիւնը նոր Գաղութատիրութեան ոճրային արշաւներուն, ներխուժումներուն և կողոպուտներուն,

որոնք աղյուսակար կը դարձնեն թէ՛ Նախայարձակ և թէ՛ Նոյն այդ յարձակումին զոհ դարձող կողմերուն ժողովուրդները։ Մ. Նահանգներու ժողովուրդը՝ Նախ և առաջ։

Լուծումն ու դարմանը այս կարգի աւազակային արշաւներուն կասեցման ու արգիլման մէջ կը կայանան, պայմանաւ որ Զոհերը՝ ժողովուրդները գիտակցին ասոր։ Նախ. Օպամա յոխորտաց. — Մ. Նահանգներուն արդարամտութիւնը և բարեկամեցողութիւնը կարելի չէ ընկծել։

Թող թոյլատրուի հարց տալ. — Ո՞ր արդարամտութեան մասին է խօսքը։ Նախագահներ Ավիլսընի և Ռուզվելթի արդարամտութեան թէ՞ Նիքսընի, Տալըսի, Թրումընի-որոնք ըսած էին [ակնարկելով հայութեան]։ — Թուրբիայէն հող պահանջողը իր դէմ Մ. Նահանգները պիտի գտնէ։ Եւ սպառնացին Խ. Հայաստանին [և այդ գծով՝ Խ. Միութեան] հիւլէական ոռւմբով։

Մենք կը հաւատանք արդարամտութեանը Նախ. Ավիլսընի որ ըսաւ, ակնարկելով գրաւեալ Արեւմտահայաստանին. — Ասոնք հայոց կը պատկանին։ Չե՞նք հաւատար իր յաջորդներուն արդարամտութեանը որ կ'ըսէ. — Հիւլէական ոռւմբով պիտի պատասխանենք Թուրբիոյ հողային ամբողջականութեան ծեռք Երկարողին։

Ըսել կ'ուզէ՝ հայերուն և... հայոց Դատին իրա՛ւ բարեկամներուն։

ԶՐՈՅՑ «ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ» ՀԵՏ... (Շար. էջ 2-Էն)

Ընդունած ըլլալ երկրին երկու հաւասար չափով բաժանումը, երբ Հողամասին 64-70 առ հարիւրին տէրը իրենք էին։

Հ. — Զօր. Մլատիչը դուք հայրենասէր կը նկատէք, «Շուան» մը, «վեհապետութեան» կապուած։ Այս «Շուան»ն ալ հետապնդումի ենթակայ է, պատերազմական ոճիրներու համար...

Պ. — Միջազգային ոճրադատ Ատեանը մասամբ քարիւղի տէրութեանց կողմէ կը ֆինանսաւորուի։ Ռազմական մեքենայ մըն է։ Կը հանդիսանայ՝ ապատեղեկատութեան, պլօքիւս-ներուն և ոմբակոծումներուն հետ՝ չորրորդ բաղկացուցիչը այս նոր պատերազմին, որ հակառակորդը կ'ուզէ գլխատել հարուածելով իր ղեկավարներուն իշխանութիւնը։ Ռաթքօ Մլատիչ քաւութեան նոխազ դարձուեցաւ, առանց որ իրեն վերագրուած միջադէպերը հաստատուին։ Կը զարմանամ որ Ամերիկացիները, որոնք մտահոգ կը թուին ըլլալ Պելիրատի քաղաքական կացութեամբ, նոյն մտահոգութիւնը չեն ցուցաբերեր Զաղրէսլի կամ Սարաեւոյի մէջ ի զօրու «Դեմոկրատիա»ի վիճակին հանդէս...

**ՏԻԵԶԵՐԱԿՄԱՍԱՍԻՐԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱՀԱՄԱԼՍԱՐԱՆ
COSMOPHILOSOPHIC COSMO-UNIVERSITY
ՍՄԲՈՒԿ, ՊԱԳԼԱՃԵԱՆ, ՊԱՏՐԻՃԱՆ, ԴԵԴՈՒՄ,
ԱՏԵՊՂԻՆ ԿԱԶԱՐ**

ՄԿՐՏԻՉ ԱՎԼԱՆԵԱՆ

1.- (SMBOUG=ՍՄԲՈՒԿ) - ԲԱՆՉԱՐԵՂԵՆԻ ՆԱԽԱՐՄԱՏ ԲԱՌԱՋԵՒԾ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ-ԱՐԱՄԱՆԻԱԿԱՆ [ՍԱՄ+ԲԱԳԱ=SAM+BAGA=SAMBAG = SMBAG = SMBAG) - ՈՐԻ ՏԻԵԶԵՐԱԿՄԱՍԱՄԻՏՆ է (ՍԱՀՄԱՆՈՂ ԱՐԵՒԾ ՄՇՏՆՁԵՆԱԿԱՆ + ԲԱՐԻՔԱՏՈՒ + ԱՐԵՒԾ ԳՈՅԱՏՈՒ + ԱՐԵՒ): ԿԱՐՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԲՈՒԱՄԱՍՆ է (ԱՐԵՒԻ ԱՍՈՒԱԾԸ): ԲԱՌԸ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՒՄ ՀՆՉՈՒՄ է ՆԱԵՒ (ՇԱՄ+ԲԱԳԱ = SHAM + BAGA): ՎԵՐԵՒԻ (Ս) և ՍԱՀՄԱՆՈՂ ԱՐԵՒԾ ՆԿԱ-ՏԻ ՈՒՆԻ, ԻՍԿ (Շ)-Ն- ՇԻԿԱՑԵԱԼ ԱՐԵՒ ԱՍՈՒԱԾԸ ԳԱՂԱՓԱՐԱԿՄԱՍՈՎ:

2.- ՊԱԳԼԱՃԱՆ-ԲԱԳԼԱՃԱՆ - ՊԱՏՐԻՃԱՆ = BAGLADJAN - PAGLADJAN - ՊԱՏՐԻՃԱՆ = PADRIDJAN) - ՈՐ ՆՈՅՆ ՍՄԲՈՒԿ, ԲԱՆՉԱՐԵՂԵՆԻ է: ԱՅՍ ԲԱՌՈՈՒՄ ԿԱՅ= (ԲԱԳԼԱ=BAGLA)-ԲԱ-ՌԸ ՈՐ ՈՈՒՍԱԼԵԶԻՈՒՄ (BAGLADJAN=ԲԱԳ-ԼԱՃԱՆ)- ՀՆՉՈՂՈՒԹԵԱՄԲ. (ԲԱԳ=BAG)- ՈՈՒ-ՍԱԼԵԶՈՒՈՎ ԱՍՈՒԱԾ: ՅՈՒՆԱՐԵՆ (ԲԱԳՈՍ = BAGOS) - ԱՍՈՒԱԾՆԵՐ: (ԲԱԳԼԱ = BAGLA = BAGLA) ՈՐԻ ԻՄԱՍՆ է (ԲԱՐԻՔԱՏՈՒ + ԱՐԵՒ + ԳՈՅԱՏՈՒ + ԱՐԵՒ+ ԼՈՒՍԱՏՈՒ + ԱՐԵՒ): ԲԱ.38 ՆԱԽԱՐՄԱՏԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԿՑՈՐԴԱԲԱՌՈԵՐԻ ՄԻԱՅՈՒՄ ԵՂԱԾ է (ԲԱԳԱ + ԳԱԼԱ = BAGA + GALA) - ՈՐՊԵՍ (ԱՐԵՒԱ+ԳԱԼ):

3.- (ՊԱՏՐԻՃԱՆ. = PADRIDJAN) - ՆՈՅՆ ՍՄԲՈՒԿԻՆ ԵՆ ԱՆՈՒԱՆՈՒՄ, ՈՐԻ ՆԱԽԱՐՄԱ-ՏԸ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ - ԱՐԱՄԱՆԻԱԿԱՆ (ՊԱԳԱ+ՏԱՐԻ+ՃԱՆ=BAGA+DARI+DJAN)- ՈՐՊԵՍ ԱՍՈՒԱԾ ԱՐԵՒԵՆ ՏՈՒԱԾ ՃԱՆ, ԱՌԱՐԿԱՅ ՆԻՏՐ, ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԻՄԱՍ-ՆԵՐՈՎ: ԱՅՍ ԲԱՌՈԵՐԸ ԿԱՆ ՈՐՊԵՍ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ, ՓԱՍՏԵՐ ԻՐԱԿԱՆ:

4.- (ՃԱՆ=DJAN)- ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ-ԱՐԱՄԱՆԻԱԿԱՆ ԱՐԵՒԱԾԻՆ ԲԱՌԸ է ԵՒ ԻՄԱՍՆ է (ՃԱՌԱԳԱՅԹԵԱԼ+ԱՐԵՒԾ+ՆՈՐԱՍԵՂԾԻՉ) ՀԱՅԵՐԵՆՈՒՄ ՈՒՆԵՆՔ (ՃԱՆԱ+ՍԵՐ=DJANA+SER) [ՃԱՆԱՉԵԼ=(ՃԱՆ+ԱՉ+ԵԼ= ՃԱՆԱՉԵԼ)=DJANATCHEL], [ՃԱՆՏԱՆ=DJANDAN] ՊԱՐՏԱՃԱՆԱՉ: ԲՈԼՈՐ ԱՅՍ ԲԱՌՈԵՐԸ ՎԵՐԱ-ԲԵՐԻՈՒՄ ԵՆ ԱՐԵՒԻՆ ՆՐԱ ՍԻՐՈՅՆ: [ՃԱՆՏԱՆ]-ՊԱՐՉ ԻՄԱՍՈՎ ԿԵԱՆՔ ՏՈՒՈՂ, ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾՈՂ: ԻՍԿ ՏԻԵԶԵՐԱԿՄԱՍԱՄՏՈՒԹԵԱՄԲ ԿԸ ՆՇԱՆԱԿԻ [ՃԱՌԱԳԱՅԹԵԱԼ+ԱՐԵՒԾ+ՆՈՐԱՍԵՂԾԵԱԼ+ՏԻԵԶԵՐԱԿԱՆ+ԱՐԵՒԾ+ՆՈ-ՐԱՍԵՂԾԵԱԼ]: ՃԱՆԻՄԱՆ, ՃԱՆԻԿ, ԿՃԱՆ, ԽՃԱՆ, ԴԱՆԱՃԱՆ, ԺՐԱՃԱՆ ԲԱ-ՌՈԱՌՈՅՑԵՆԵՐԸ, ՈՐՊԵՍ ԱՐԵՒԱԾԻՆ ԲԱՌ ԵՂԱԾ ԵՆ ԵՒ ԳԱԼԻՄ ԵՆ ՀՆԱԳՈՅՆ ԱՐԵՒԱՊԱՇՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ԵՒ ՄԵԶ ԵՆ ՀԱՍԱԾ ՈՐՈՇ ՏՐՈՀՈՒՄՆԵ-ՐՈՎ, ՍԱԿԱՅՆ ՊԱՀԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԱՐԵՒԱԾԻՆ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՌԱՄԱՍԱՋԵՒԾ:

5.- (ԴԴՈՒՄ - DDOUM): ՈՈՒՍԵՐԵՆ (ԿԱԲԱԳ = KABAG)- ԴԴՈՒՄ: ՀԱՅԵ-ՐԵՆԻ ՏՐՈՀՈՒՄ ԲԱՌՈՒ ՆԱԽԱՐՄԱՏՀԵՒ ԲԱՌՈԱՆԱՌՈՅՑԵՆ է (ԲԱԳԴԱԴԱՄ = BAGADADAM է ՏԱՏՈՒՄ = DDUM = ԴԴՈՒՄ) [ԴԱՏՈՒՄ = DATAM]= [ԴԱՐՁՈՂ + ԱՐԵՒ + ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՐԵՒԾ + ՄԻՇՏ]: ՆՈՅՆԸ ՏՐՈՀՈՒՄ է ՈՈՒՍԵՐԵՆՈՒՄ (ԿԱ+ԲԱԳ=KA+BAG)/ = ԿԱՅ ԱՍՈՒԱԾ, ԵՂԱԾ է ԱՐԵՒ ԱՍՈՒԱԾԵՆ, ԱՍՈՒԱԾ ԿԱՅ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԵԱՄԲ: ՈՒՆԵՆՔ (ԿԱՊԱԳԵԱՆ) - ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐ:

6.- (ԱՏԵՊՂԻՆ=STEPKHIN). ԲԱՌՈՒ ՆԱԽԱՐՄԱՏԸ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ԱՐԵՒԱԾԻՆ [ԱՍԻ+ՊԱԿԱՆ=ASTI+PAKAN=ASTI-BAGIN. ԱՍԻ+ԲԱՂԵՆ=ԱՍԻ+ՊԱՂԵՆ]: ՊԱՅ-ՄԱՆԱԿԱՆ ԻՄԱՍՆ է (ԱՍՄՈՒ ԱՅԳԻՆ, ԲԱՂԵՆ) ԵՐՐՈՐԴ ԼԵԶՈՒԱՏՐՈՀ ՇՐՋԱՆԵՆ:

7.- (ԿԱԶԱՐ=KAZAR)-ԱՏԵՊՂԻՆ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՒՄ: ՍԱԿԱՅՆ ՆԱԽԱՐՄԱ-ՏԸ ԱՅՍ ԲԱՌԱՋԵՒԻ ԱՅՍ է (ԲԱԿԱ+ԶԱՐ=BAKAZAR=KAZAR): ԴԵՂՆԱՆԱՐՆԶԱ-ԳՈՅՑՆԸ ԱՅՍ ԲԱՌՈՒ ՎՐԱՅ ՇԵՇՏՈՒԱԾ է ՈՐՊԵՍ (ԲԱՐԻՔԱՏՈՒ+ԱՐԵՒ+ԿՐԱԿԱ-ՏՈՒ+ԱՐԵՒ+ԶԱՐԹՈՒՑԵԱԼ ԱՐԵՒ) ԿԱԶԱՐԻ ԳՈՅՑՆԸ ԱՐԵՒԻ ՆԱՐՆԶԱԳՈՅՑՆԸ ՎՐԱՅ է ՈՒ ԻՐԱԿԱՆ: ԶԱՆԱԶԱՆ ԱՆՈՒԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԱՄԲՆԵՐՈՒՄ ՄՆՈՒԱԾ ԱՐԵՒ ԱՍՄՈՒՆ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ-ԱՐԱՄԱՆԻԱԿԱՆ ԼԵԶՈՒԱՑՈՒՈՒԹԵԱՆ ԲԱՌԱՄՆՈՒԹԵԱՆՇՈՐԾԻՆ է ՈՐ ԵՂԱԾ է:

